

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ (1918-1920)

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետութեան ծնունդը 28 Մայիս 1918ին յոյսի մեծ ալիք մը յառաջացուց աշխարհասփիւր հայութեան մէջ եւ զօրաշարժի ենթարկեց զայն՝ յաջորդող երկու տարիներու ընթացքին հանրապետութիւնը դարձնելով վերջինիս ուշադրութեան կերպոն։

1918-1920ին, Հարաւային Ամերիկայի նորահաստատ ու փոքրաթիւ հայ համայնքները, որոնք իրենց տեղական սաղմնային կազմակերպութեան փուլէն կ'անցնէին, որոշ ճիգեր թափեցին օգտակար հանդիսանալու հայկական նորանկախ պետականութեան։ Առաջին աշխարհամարտի ընթացքին կամաւորական շարժումին մասնակցելէ մինչեւ հրապարակագրութիւն, քաղաքական շփումներէ մինչեւ դիւանագիտական դիմումներ, այդ ճիգերուն պատմութիւնը ցարդ մանրամասն սեւեռումն ենթարկուած չէ։ Առաջին Հանրապետութիւնը դիւանագիտական յարաբերութիւններ հաստատեց Հարաւային Ամերիկայի որոշ երկիրներու հետ։ Տարբեր երկիրներ բնակող հայորդիներ դիւանագիտական ներկայացուցիչներ կամ հիւպատոսներ դարձան։ Նոյնը պատհեցաւ Հարաւային Ամերիկայի մէջ։ Փաստը նշուած է ժամանակի մամուլի, պետական փաստաթուղթերու եւ պատմագիտութեան մէջ։ Էթիէն Պրագի անկախ Հայաստանի ներկայացուցիչը եղաւ Հարաւային Ամերիկայի մէջ։

Այս բոլոր հարցերը, գլխաւորաբար՝ այդ թուականներուն Արժանթինի ու Պրագիլիոյ² մէջ ծաւալած ու Հայաստանի հետ կապուած դէպքերը միահիւսելու եւ պատմագրերու ընդհանուր փորձ մըն է այս ուսումնասիրութիւնը։ Միաժամանակ, կարելին ըրած ենք նիւթը կապելու ժամանակի արժանթինեան ու պրագիլիական արտաքին քաղաքականութեան։

Աղքիւրագիտական տեսանկիւնէն, օգտագործած ենք Հայաստանի Պատմութեան Պետական կենտրոնական Արխիւին մէջ պահուած սակաւաթիւ փաստաթուղթերը, ինչպէս եւ Ուրուկուայի արտաքին գոր-

ծոց նախարարութեան եւ Ազգային Ընդհանուր Արխիտէ թղթածրաբը³: Պրազիլիոյ եւ Արժանթինի արտաքին գործոց նախարարութեանց գեւանները տակաւին մատչելի չեն եղած մեզի, իսկ Պոստոնի (ԱՄՆ) մէջ պահուող Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան արխիտէ տուեաներու ընդհանուր ներկայացումը կատարած է ամերիկահայ պատմաբան Ռիչրտ Յովհաննէսեանը⁴:

ՈՎ ԷՐ ԷԹԻԷՆ ՊՐԱԶԻԼ

Էթիէն Պրազիլի անձը մնացած է գրեթէ անյայտ: Իր ողջուցը լրյա տեսած պրազիլիահայ համայնքին նույրուած երկու հատորները, մասնաւանդ՝ Եզնիկ քհնյ. Վարդանեանի մեծածաւալ Պրազիլիոյ հայ համայնքը (1948) երկասիրութիւնը - ուր հաւաքուած են այդ համայնքի կարեւոր ու անկարեւոր բազմաթիւ անձնաւորութիւններու կենսագրութիւնները - տարօրինակ լուռութիւն պահած են իր կեանքի մասին: Նոյնիսկ վիճարկուած է իր ազգային պատկանելիութիւնը. երբեմն զինք համարած են Փրանսացի: Օրինակ, 1955ին Ս. Կռան (Սոկրատ Յ. Թերզեան) հրապարակած է Պրազիլի հինգ նամակներ, «որոնց տակադրած է հրատարակիչը, - հայերէն ստորագրած է Տոքթ. Էթիէն Պրազիլ անունվ ծագումով ֆրանսացի մը»⁵: Այս պնդումը, պիտի տեսնենք, կը հերքուի այդ նամակներու հարեւանցի ընթերցումովն իսկ:

Հստ Նարսիսո Պինայեանի, Պրազիլի բուն անունն էր Ignace Etienne: Ան ծնած էր 1882ին, իսկ 1908ին՝ եկեղեցական աստիճանով, Պրազիլիա էր արդէն՝ որպէս Պահիա քաղաքի թեմական ընծայարանի դասախոս: Թղթակցած է Վիեննայի Առիկրոս ազգագրական ու մարդաբանական ազդեցիկ հանդէսին, ուր 1908-1910ին հրատարակած է երեք յօդուած: Բազմաթիւ գիրքեր լրյա ընծայած է, որոնց շարքին՝ դասագիրքեր, իրաւաբանական, բնական պատմութեան եւ փիլիսոփայութեան հատորներ: Մահացած է 1955ին ու թաղուած՝ 18 Մարտին, Ռիխո տէ Ժանէյրոյի Սրբ. Յովհաննէս Մկրտիչ գերեզմանատունը⁶:

Բնական է ենթադրել, որ ան Պրազիլ մականունը որդեգրած է այդ երկիրը հասնելէ ետք:

Հստ Յովհաննէսեանի, Պրազիլ փիլիսոփայութեան դոկտորական եւ դեղագործութեան վկայականներ ունէր, հիմնած էր դեղագործութեան վարժարան մը եւ կառավարական բազմաթիւ պաշտօնատարներու եւ դիւանագէտներու խնամակալլ եղած էր: Յաճախ ան հայ համայնքի անդամներ ներկայացուցած է պետական գործերու եւ դատարաններու մէջ:

Պինայեան ձեռքի տակ ունեցած է Պրազիլիոյ Ազգային Գրադարանի (Ռիխո տէ Ժանէյրո) մամուլի կտրածոներու թղթածրար մը, ներառեալ՝ Պրազիլ մահագրութիւնը, ուր նկատած է թէ 1955ին մահազդ

տուողներէն մէկն էր Sosse Brasil Barreto, անտարակոյս՝ իր դուստրը, որուն «Սօսէ» անունը ազգային պատկանելիութեան տուեալ մըն է⁹:

Ճիշդ է, որ ասիկա անբաւարար է, քանի որ Պրազիլի հայասիրութիւնը կընար զինք մղած ըլլալ նման անուն տալու իր աղջկան՝ առանց իր ազգային պատկանելիութիւնը փաստելու: Սակայն, ըստ էութեան, վերջնական փաստ է 1917ին Մարսէլլի Արմենիա պարբերաթերթին մէջ լրյա տեսած Ռիո տէ Ժանէլույէն թղթակցութիւն մը, որ նոյն թուականին վերատպուած է Նիւ Եորքի Կոչնակին մէջ:-

«[Պրազիլ - Վ.Մ.] թէեւ հանգամանքներու բերմամբ մոռցած է հայրէն լեզուն, բայց չէ մոռցած Հայութիւնը: Ինք կաթոլիկ Հայ մէ եւ թէրզեան պատրիարքին մօտիկ ազգական, իր ուսումը Փարիզի մէջ առած եւ պգտիկ հասակէն մոռցած է հայերէնը, բայց այդպէս ըլլալով մէկտեղ երբեք մոռցած չէ իր Հայութիւնը եւ իր տաղանդն ու եռանդը ի սպաս դրած է Հայ Դատին եւ Հայութեան ի նպաստ բրոբականտին այս տեղ, ինը տարիներէ ի վեր քանի որ եկած է Պրազիլ»¹⁰:

Այս վկայութենէն կը մակաբերուի, ուրեմն, որ Պրազիլ ծագումով հայ էր, Փրանսախօս, ուսանած՝ Փարիզ, կաթոլիկ դաւանանքէ, եւ Հայ կաթողիկէ Պատրիարք Յովհաննէս Պետրոս ԺԳ. Թէրզեանի (1911-1930) մօտիկ ազգական:

Ի հաստատումն այս տեղեկութիւններուն, Հայաստանի Հանրապետութեան Պոստոնի արխիւնին մէջ առկայ Պրազիլի կենսագրականը կ'ըսէ, թէ վերջինիս մականունը էթեան (Etian) էր¹¹: Հետեւաբար, իր բուն անունը պիտի ըլլար իգնատիոս էթեան, որ նախ ենթարկուած է Փրանսացումի՝ Ignace Etienne, ապա՝ անունի վերածուած (Etienne Brasil):

Աւելին. Պրազիլ 1918ին՝ իտալահայ (ապա՝ եղիպտահայ) հանրային գործիչ ու ճարտարապետ Արտաշէս Օրագեանին գրած է Փրանսերէն նամակ մը, որ կը սկսի հետեւեալ հոսքերով.- “Mon cher compatriote” («Իմ սիրելի Հայրենակից»)¹²: Խսկ 30 Յուլիս եւ 5 Օգոստոս 1920ին գըրւած իր զոյզ նամակները, ուղղուած՝ Պուենոս Ալեխանդր Միջկուսակցական Մարմնին, նոյնպէս կը սկսին «Սիրելի Հայրենակիցներ» վերտառութեամբ¹³:

Ենթարելի է, որ 1910-1914ի միջոցին, Պրազիլ ձգած է եկեղեցական կարգը եւ տեղափոխուած՝ Ռիո տէ Ժանէլո, քանի որ 1914ի շուրջ արդէն ծանօթութիւն հաստատած էր այս քաղաքի փոքրաթիւ Հայերուն հետ, ուր եւ Ֆրանսական Լիկէոնի (ճեմարան) (351, rua da Cattete) դասախոս էր:

Այն ատեն, ուրեմն, այս մտաւորականը սկսած է աշխուժ հայանպաստ գործունէութիւն մը երկրի մայրաքաղաքին մէջ, մանաւանդ՝

տեղական մամուլի միջոցով: Մարսէյլի Արմենիայի յիշեալ նամակագիրը կը կը վկայէ»:

«Կրնամ ըսել թէ [Արշակ - Վ.Մ.] Զոպանեան մը, [Կարապետ - Վ.Մ.] Բասմաջեան մը որչափ արժէք ունին եւ օգտակար եղած են հայ ազգին այդ տեղ Ֆրանսայի մէջ նոյնչափ գնահատելի եւ օգտակար եղած է մեզ համար բրոֆէսոր Էդիէն Պրագիլը: (...) Զեմ կարծեր որ մեր Տոքթ. Էդիէնի գիրքին մէջ գտնուող ուեւէ «Ես Հայ եմ» ըսող ուսանող մը կամ բրոֆէսոր մը Հայութեան ցաւերով այսչափ պիտի հետաքրքրւէր: Իրեն հետ մեր ծանօթութիւնը եղած է իր գրած յօդուածներով: Կարդալով իր գրածները տեղական մամուլին մէջ, փնտոեցինք զինք ու գտանք եւ այն ատենէ ի վեր, մօտ երեք տարի, մեզ հետ կապուած է սրտանց (...): Մենք շատ գոհ ենք մեր սիրելի բրոֆէսորի հայրենասիրութենէն քանի որ անոր գրածներու շնորհիւն է որ Հայութիւնը ճանչուած է այս տեղ պատուաւոր կերպով»¹⁴:

Պրագիլիոյ հայութեան ծանրութեան կեղրոնը միշտ եղած է Սան Փաւլոն, որ մինչեւ օրս կը պահէ այդ դիրքը: Ռիո տէ Ժանէյրոյի հայ համայնքը շատ փոքր եղած է: Բայց մինչեւ 1963, երր մայրաքաղաք դարձած է նորակառոյց Պրագիլիան, Ռիո տէ Ժանէյրո եղած է երկրի զարկերակն ու քաղաքական կեդրոնը: Հու էր, ուր Պրագիլի իմացական հետաքրքրութիւնը եւ հայանպաստ քարոզչութիւնը կրնային իրենց յարմար վայրն ու լսարանը գտնել:

Ցարդ կատարուած ցըլլալով պրագիլիական մամուլի հետազոտութիւնը, անկարելի է գնահատել Էթիէն Պրագիլի հրապարակագրական վաստակը: Հայութեան մասին առանձինն, միայն Ռիո տէ Ժանէյրոյի մէջ 1917ին հրատարակած է փորթուկալերէն 22 էջնոց գրքոյկ մը՝ Հայ ժողովուրդը (O Povo Armenio)¹⁵: Ըստ Արմենիայի նամակագրին, Պրագիլ «այժմ կը պատրաստուի մեր ազգային պատմութիւնը գրել տեղական լեզուով բրոբականտի համար՝ որու ծախքը մի քանի Հայեր ստանձնած ենք քանի որ գիրքերը ձրի պիտի բաժնուին»¹⁶: Գրքոյկը, հետեւաբար, լոյս տեսած է 1917ի վերջին ամիսներուն:

Ցարդ տարին ան լոյս ընծայած է նաեւ Սուրիացիները (Os Sirios) 69 էջնոց հատորը¹⁷:

ՀԱՅԱՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՊՐԱԶԻԼԻՈՅ ՄԷՋ

Չուգահեռաբար, 1917ին Պրագիլ նախաձեռնած է հայանպաստ հանդանակութեան մը, որուն գումարները դրկած է Ֆրանսայի արտաքին գործոց նախարարութեան միջոցով, Արմենիայի խմբագիր Մինաս Զերագին ստանալով պատասխանը, «ինչպէս եւ վեհ: Կաթողիկոսի կոնդակը: Այդ առիթով Տոքթ. Էդիէն գրեց նաեւ յօդուած մը տեղւոյս երեկոյեան թերթերուն մէջ հայրապետին պատկերով»¹⁸:

Նոյն թուականին, Սան Փաւլոյի մէջ հիմնուած է Հայ Բարեգործական Միութիւն (ՀԲՄ) անունով կազմակերպութիւն մը: Սա երկրի միակ հայկական միութիւնն էր այդ պահուն, որ հակառակ անունի նմանութեան - եւ Յովհաննէսեանի հաստատումին¹⁹ - կապ չունէր 1906ին Գահիրէի մէջ հիմնուած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն հետ: Հիմնադիրներու խմբագրած ծրագիրը երկրի իշխանութիւններուն կողմէ վաւերացուած է 9 Նոյեմբեր 1917ին եւ Միութիւն տրուած է զուտ տեղական եւ ինքնուրոյն բնոյթ: Անոր կազմութեան առաւելութիւններէն մէկը եղած է արարախօս ու հայախօս հայեր շփման մէջ զնելը, որոնք միայն լեզուի տարրերութեան պատճառով մինչ այդ առիթ չէին ունեցած փոխ-հաղորդակցելու:

Միութիւնը իր տաենապես Եղիա Նազգաշի միջոցով զանազան առիթներով Փարիզ՝ Հայ Ազգային Պատուիրակութեան նախագահ Պօղոս Նուպարին ուղարկած է 25.275 ֆրանսական ֆրանքի գումար՝ պատերազմէն աղյուսեալ հայերուն ի նպաստ: 9 Ապրիլ 1918ի հեռագրով, Միութիւնը 200 անգլիական ոսկի (5.428 ֆրանսական ֆրանք) կը դրէ՝ յատկացուելու համար էրզրումի ճակատին վրայ կոռուղ հայ զինուրներուն: Պօղոս Նուպար այդ հեռագրին պատասխանած է 6 Յունիսին՝ նշելով թէ միայն այդ օրը՝ «Հասցէի անբաւականութեան պատճառով», կրցած է գանձել գումարը²⁰:

1918ին կազմուած է Ռիօ տէ Փանէլրոյի Հայկական Կոմիտէն՝ կապուելով Պօղոս Նուպարի գլխաւորած Ազգային Պատուիրակութեան հետ: Վերջինս քաջալերած է Կոմիտէին կազմութիւնը, վաւերացուցած է զայն ու թղթակցած անոր հետ: Կոմիտէի գլխաւոր նպատակն էր Պրազիլիոյ կառավարութեան կողմէ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան ճանաչման հասնիլը²¹:

Այս Կոմիտէի մղիչ ուժն ու ոգին էր, անտարակոյս, Էթիէն Պրազիլ, ինչպէս կարելի է մակարերել 1917ի վկայութենէն.- «Մայրաքաղաքա մէջ մօտաւորապէս երեսուն Հայ կը համրուի, Հայ-Միւրիացի եւ Հայեր, բայց բրոֆէսոր էդիէն կ'ըսէ «Յօթը Հայեր ենք միայն». ան Հայ չհամարիր ոչ մէկը որ չհետաքրքրուիր հայկական խնդրով, իր հայ ազգի վիճակով եւ չուզեր օգնել իր ազգակցին: (...) Ամէն օր կուգայ մեզ Հայերուս մօտ, կը խօսի հայ տառապանքին վրայ, կը յորդորէ յուրահատիլ, աշխատիլ եւ համբերել»²²:

Հոկտեմբեր 1918ին, ըստ երեւոյթին՝ ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի «տասնչորս կէտեր»ու հրապարակումին առիթով, պրազիլիահայ համայնքը հեռագրած է անոր: Այս մասին կ'իմանանք 3 Նոյեմբեր թուակիր, Հայաստանի Անկախութեան իտալական Կոմիտէի (1917-1923) քարտուղար Օրագեանին ուղղուած Պրազիլի նամակէն.-

“Au Brésil nous avons une petite colonie qui s'efforce beaucoup. Nous avons fait une propagande active. Il y a quinze jours, nous avons dirigé un télégramme au Président Wilson.

“Nous attendons des pouvoirs des grands centres arméniennes et du Parlement d'Erevan pour nous diriger au gouvernement du Brésil”²³ («Պրազիլի մէջ պատիկ համայնք մը ունինք որ շատ ջանք կը թափէ: Մենք աշխուժ քարոզութիւն բրած ենք: Տասնհինգ օր առաջ հեռագիր մը յղեցինք նախագահ Ռեփլիանին»:

«Մենք հայկական մեծ կերպոններէն եւ Երեւանի Խորհրդարանէն լիազօրութիւններ կ'ակնկալենք, որպէսզի դիմում կատարենք Պրազիլի կառավարութեան»):

Զինադադարին առթիւ, Միութիւնը 14 Նոյեմբերին հեռագրած է Պրազիլիոյ նախագահին՝ չնորհաւորելով դաշնակիցներու յաղթանակը՝

“Colonia Armenia, raça que mais padeceu pelas barbaridades do absolutismo, respeitosamente apresenta V. Exc. suas felicitações pela victoria completa dos Aliados. Triomphos de civilisaçao e redempçao das raças oprimidas”²⁴ («Հայ համայնքը, որ բռնապետութեան բարբարոսութիւններէն ամէնէն շատ չարչարուած ցեղն է, յարգանքով իր շնորհաւորութիւնները կը մատուցանէ Ձերդ Վսեմութեան՝ Դաշնակիցներու կատարեալ յաղթանակին առթիւ: Յաղթութիւն քաղաքակրթութեան եւ փրկութիւն ճնշուած ցեղերուն»):

Դեկտեմբեր 1918ին, համայնքային պատուիրակութիւն մը այցելած է Խաղաղութեան Համաժողովի Պրազիլիոյ պատուիրակութեան պետ եւ երկրի ապագայ նախագահ Տոքթ. էկիթասիօ Փեսօայն, որ իր համակրանքը յայտնած է հայկական պահանջներու նկատմամբ: Հայկական պատուիրակութիւնը յուշագիր մը յանձնած է իրեն, ու այնուհետեւ գրած է Պօղոս Նուպարին՝ Պրազիլիոյ հանդէպ ջերմ վերաբերմունք ցուցաբերելու եւ պրազիլիական ապրանքներու Հայաստան ներմուծումին դիւրութիւններ ապահովելու կապակցութեամբ²⁵: Պատուիրակութեան մաս կը կազմէին Եղիսաբետիա Նազար Նազարեան (Սան Փաւլօ), Պրազիլ, Միհրան Լաթիրֆ եւ Լեւոն Աբելեան (Ռիօ տէ Ֆանէլյո): Մաւալուն յուշագրին մէջ ի միջի այլոց գրուած է:-

«Սան Բաւլոյի մէջ գտնուող Հայերու զաւակներ, որոնք ծնած են պրազիլական դրօշին տակ եւ անոր պաշտպանութիւնը կը վայելին, որոշեցին իրենց ձայնը հասցնել Ձեզ եւ խնդրել, որ բարեխօսէք ի նպաստ իրենց ծնողաց մայր հայրենիքին, որուն զաւակացը հետ միեւնոյն արիւնով եղբայրացած, հեռու երկրի մը մէջ իսկ կրեցին ամէն տեսակ տառապանք, եւ տակաւին պիտի կը են ալ թերեւս, եթէ չորոշուի իրենց անկախութիւնը:»

«(...) Հայաստանի ապագան կախում ունի քաղաքակիրթ աշխարհի գումարուելիք այս վեհաժողովէն, եւ Պրազիլ բնակող Հայկի զաւակներուն համար շատ մեծ պիտի ըլլայ այն երախտագիտութիւնը այս օրնուած երկրին հանդէպ, երբ առիթ ունենան լսելու այս Հանրապետութեան ներկայացուցիչներուն արտայայտութիւն[ներ]ը ի մէջ այն անթիւ համակրանքներուն արդէն յայտնուած ի նպաստ իր անկախութեան ֆրանսայի, Անգլիոյ, Զուլիցերիոյ, Իտալիոյ եւ մասնաւորապէս Միացեալ Նահանգներու կողմէ»²⁸:

Նոյն Դեկտեմբերին, Պրազիլ՝ յանուն Պրազիլիոյ Հայ համայնքին, Փրանսսերէն կոչ մը ուղղած է Պելճիքայի Ալպէր թագաւորին, խնդրելով որ Հայ Դատը պաշտպանէ Խաղաղութեան Վեհաժողովին²⁹:

Պրազիլ յամենայնդէպս, միայն ուղղահայեաց յարաբերութիւններ չէ պահած արտասահմանի մարմիններու հետ, այլեւ՝ հորիզոնական: Յարդ փաստ մըն է վերոյիշեալ Յոյքմբերի նամակը Օրագեանին, ուր համագործակցութեան հրաւէր ուղղած է:-

“La capitulation de la Turquie vient nous remplir de joie. L'Arménie est sauvée!

“Il nous faut agir maintenant, nous aider et suivre une orientation décisive.

“(...) Veuillez avoir la bonté de m'informer sur le nombre des arméniens en Italie, sur leur action, sur les sympathies et promesses du gouvernement italien.

“De mon côté je vous tiendrai au courant des événements.

“Par le même courrier, je vous envoi 2 exemplaires d'une brochure de propagande”²⁸. («Թուրքիոյ անձնատութիւնը մեզ համակած է յնծութեամբ: Հայաստանը փրկուած է»:

«Այժմ մեզի կը մնայ գործել, օժանդակել իրարու եւ վճռական կողմնորոշումի հետեւիլ:

«(...) Բարի եղէք զիս տեղեակ պահել իտալիոյ մէջ հայերու թիւի, իրենց գործունէութեան, ինչպէս եւ իտալական կառավարութեան համակրանքներուն եւ խոստումներուն մասին:

«Իմ կողմէս, ես ձեզ տեղեակ կը պահեմ իրադարձութիւններու մասին:

«Նոյն թղթատարով ձեզի կ'ուղարկեմ քարոզչական գրքոյի մը երկու օրինակներ»):

Սան Փաւլոյի ՀԲՄը որոշած է հանգանակութեան մը ձեռնարկել ազգային դատի պաշտպանութեան համար: Այդ նպատակով, 1 Յունար 1919ի նամակով 400 անգլիական ոսկի ուղարկուած է Պողոս Նուպարին, որուն միաժամանակ տեղեկացուած է Պրազիլիոյ պատուիրա-

կութեան Փարիզ մօտալուտ մեկնումի եւ ներկայացնելիք յուշագիրի մասին։ Պողոս Նուպար պատասխանած է 13 Փետրուարին²⁹։

Մարտ 24ին, 1000ական ֆրանքի երկու չէքեր դրկուած են Պողոս Նուպարին՝ ազգային շահերու պաշտպանութեան հիմնադրամին յատկացուելու համար։ Միեւնոյն նամակով գանգատ արտայայտուած է, որ «Փարիզի մէջ գումարուած Ազգային Համաժողովի առթիւ, Պրազիկոյ Հայ Համայնքը անտեսուած էր, եւ անկէ ալ ներկայացուցիչ մը կանչուած չէր»³⁰։ Այս հարցին կապակցութեամբ Պողոս Նուպար Ապրիլ 29ին պատասխանած է.-

«(...) Պատճառը պարզապէս տեղույթ հեռաւորութիւնն էր, քանզի գահավիժօրէն իրարու յաջորդող քաղաքական դէպքերը պարտադրած էին մեզ իսկոյն գումարելու Համաժողովը, առանց ժամանակ կորսնցնելու, եւ չէինք յուսար որ Զեր Պատուիրակը ժամանակին հասնէր, մասնակցելու համար անոր խորհրդակցութեանց։ Բայց մեր աշխատասիրութեանց ամէն հաղորդելի տեղեկութիւններ, օրը օրին դրկած եմ ընկերութեանդ հասցէին, եւ կը զարմանամ որ չէք ստացած զանոնք։ Այս թղթատարով կրկին կը դրկեմ Զեզի Ազգային Համաժողովի կողմէ, Հաշտութեան գոնկրէսին ներկայացուցած մեր պահանջագիրը (Փրանսերէն եւ անդլիւրէն) եւ վնասուց հատուցման տեսրը (Փրանսերէն) իւրաքանչիւրէն երկու օրինակ»³¹։

1919ի աշնան, Փարիզի խաղաղութեան խորհրդաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Աւետիս Ահարոնեան՝ Ազգային Պատուիրակութեան հետ համախորհուրդ, Պրազիլը նշանակած է հանրապետութեան ներկայացուցիչ՝ հրահանգելով որ պաշտօնապէս ճանչցուելու աշխատանքներու ձեռնարկէ³²։

Հոկտեմբեր 1919ին, Պրազիլ եւ Արեկիան հրաւիրուեցան նախագահական պալատ, ուր նախագահ Փեսօս իր ջերմ զգացումները յայտնեց Հայաստանի նկատմամբ եւ խոստացաւ՝ քաղաքական ու առեւտրական ուժեղ կապերու համար ամէն ջանք թափել։ 23 Հոկտեմբերին, Պրազիլ այս մասին գրեց Ահարոնեանին, միաժամանակ շեշտելով դիւնագիտական կանոնաւոր ներկայացուցիչներու կարիքը, քանի որ հայերը տակաւին, ըստ օրինի, օսմանեան հպատակներ էին, ինչ որ բազում դժուարութիւններ կը յառաջացնէր³³։

ՀԲՄՌ՝ հայ տարագիրներու օգնութեան համազգային հանգանակութեան ի նպաստ, նոյն 23 Հոկտեմբերին Պողոս Նուպարին կը դրկէր 10.000 ֆրանքի չէք մը եւ կը հարցնէր թէ ի՞նչ դիրք պէտք է բռնէր Ռիօ տէ ժամանէրովի Հայկական Կոմիտէի եւ Հայաստանի ներկայացուցիչ Պրազիլի հանդէպ։ 5 Դեկտեմբերի նամակին մէջ՝ շնորհակալութիւն յայտնելով առաքումին համար, Պողոս Նուպար կը յայտնէր.-

«Գալով Պրազիլիոյ Հայկական Ներկայացուցչի խնդրոյն, Ազգային Պատուիրակութիւնը ամբողջապէս համաձայն է անոր գոյութեան, ինչպէս նաեւ այս կազմակերպութեան, որ ծալք տուած է Ռիօ տր Փանէլլոյի մէջ Տքթ. էթիէն Պրազիլի նախաձեռնութեամբ եւ Լեւոն Արէլ եանի նախագահութեամբ: Այդ Կոմիտէն արդէն գովեի գործունէութիւն մը ցուցահներու վրայ է, կը յարաբերի Պատուիրակութեան հետ, որ համաձայն է ու կը հաստատէ անոր գործունէութիւնը: Ազգային շահերու տեսակէտէն, անհրաժեշտ է գործակցիք այդ Կոմիտէի հետ»³⁴:

Դեկտեմբեր 1919ին, Պրազիլ ստացած է իր պաշտօնական նշանակումը որպէս դիւանագիտական ներկայացուցիչ³⁵: Ահարոննեան՝ 16 Փետրուար 1920 թուակիր, թիւ 1370 գրութեան մէջ կը վկայէ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան կողմէ ութ հիւպատոսներու եւ դիւանագիտական ներկայացուցիչներու նշանակումին մասին: «Դօկտոր Էտիէն Բրազիլ, հայազիլ, նշանակւած է Հայաստանի Հանրապետութեան Դիւանագիտական ներկայացուցիչ Բրազիլիայի կառավարութեան մօտ, Ռիօ-ֆանէնիոում»³⁶: Տարօրինակ կերպով, սակայն, Սեպտեմբեր 1920ին կազմուած Հանրապետութեան դիւանագէտներու մէկ ցանկը վիճակած³⁷:

Սակայն, 1920ի ընթացքին, Պրազիլ շարունակած է պնդել Լաթիֆի նշանակումի մասին որպէս դեսպան: Սկիզբը, անոր առաջարկուած էր Հարաւային Ամերիկայի ընդհանուր դեսպանի տիտղոսը: Արդարեւ, 9 Փետրուար 1920ին, Պրազիլ այսպէս գրած է Պրազիլիոյ մօտ Ռեքուպերայի դեսպան Մանուէլ Պերնարտէսին: - «Հայկական կառավարութիւնը կը մտածէ նշանակել տոքթ. Միհրան Լաթիֆը որպէս հարաւամերիկան ազգերու մօտ արտակարգ դեսպան»³⁸, սակայն ի վերջոյ Լաթիֆ մերժած է այդ նշանակումը՝ «պաշտօնը շատ խոշոր եւ մանաւանդ անժամանակ գտնելով զայն [sic]»³⁹:

Ինչպէս տեսանք վերը, Միհրան Լաթիֆ (Լաթիֆեան)՝ Պրազիլի ամէնահին հայերէն, 1918 Դեկտեմբերի հայկական պատուիրակութեան անդամ էր: Ասիկա պատահական չէր: Ենթադրելի է, որ Փեսօայի հետ հանդիպումը նոյնինքն Լաթիֆի միջնորդութեամբ կայացած էր:

Ծնած Պոլիս, 1856ին, եւ Պելճիքա ճարտարագիտական ուսում ստացած, Լաթիֆ 1879ին ժամանած էր Ռիօ տէ Փանէյրօ, ուր պիտի ապրէր մինչեւ իր մահը՝ 1929ին: Ամուսնացած էր աւանդական ընտանիք պրազիլուհի մը հետ եւ ունեցած երեք զաւակ: Կառուցած է բազմաթիւ պողոտաներ, մայրուղիներ, երկաթուղիներ, ելեկտրակայաններ՝ պետական շքանշաններու եւ մեծ յարգանքի արժանանարկ⁴⁰:

Լաթիֆի վերադարձը հայութեան, ինչպէս եւ Պրազիլի անսակարկ մասնակցութիւնը այս շարժումին, կը վկայեն անկախութեան շրջանի

առթած խանդավառութիւնը նոյնիսկ հայութենէ հեռու մնացած տար-
րերու մէջ:

Պօղոս Նուլպարի ու յատկապէս Ահարոնեանի հետ իր թղթակցու-
թեան ժամանակ, Պրազիլ պնդած է, որ Լաթիֆ պատուոյ ընդհանուր
հիւպատոս նշանակուի՝ տրուած ըլլալով որ, ինչպէս կը գրէ Յովհան-
նէսեան, «անոր ապարանքը փաստական դեսպանատուն մըն էր եւ ան
հակայ ազդեցութիւն ունէր պետական պաշտօնատարներու վրայ, նե-
րառեալ՝ նախագահ Էփիթասիօ Փեսօայի»⁴¹: 1920ի ընթացքին, Պրազիլ
շարունակած է իր պնդումը: Յունիսին եւ Յուլիսին, Փարիզի պատ-
փրակութիւնը իրեն դիտել տուած է թէ յարմար չէր նման պաշտօններ
բազմացնել մինչեւ որ Հայաստանի կառգավիճակը ճշդուի եւ Թուրք-
իոյ հետ խաղաղութեան պայմանագիրը՝ ստորագրուի: Իսկ Սեպտեմ-
բերին, պատուիրակութիւնը թելադրած է չնշանակել անձեր, որոնք
օտարահպատակ էին եւ յիշած թէ դիւանագիտական պաշտօնի նշանա-
կումի վերջին խօսքը Հանրապետութեան կառավարութեան կը պատ-
կանէր: Լաթիֆի յատուկ պատուոյ տիտղոսը պիտի մնար սպասումի
մէջ⁴²:

Ապրիլ 1920ին, վարչապետ եւ արտաքին գործոց նախարար Ալեք-
սանդր Խատիսեան Պրազիլին յղած է երկու նամակ: Առաջինը (17 Ապ-
րիլ 1920, թիւ 2374) կը հաստատէր Ահարոնեանի կողմէ հայազի դի-
ւանագէտին նշանակումը:-

«N 2374

17/IV - 20 թ.

Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական

ներկայացուցիչ Բրազիլիայում՝ Դօկտոր

էՏիէն ԲՐԱԶԻԼԻՒՆ.

Հաշտարար Կօնֆէրանսի մօտ Հայաստանի Հանրապետութեան
Պատլիրակութեան նախագահ՝ Պ. Ահարոնեանը տեղեկացնում է ինձ,
իր Նօ. 1370 գրութեամբ, որ Ձեզ նշանակել է Հայաստանի Հանրապե-
տութեան ներկայացուցիչ Բրազիլիայում:

Հաստատելով Ձեզ այդ պաշտօնին մէջ, ես վստահ եմ, որ Դուք ա-
մէն կերպով կը ջանաք պաշտպանել Հանրապետութեան շահերը եւ
բարձր պահել նրա պրէստիժը»⁴³:

Երկրորդ նամակը (19 Ապրիլ 1920, թիւ 2411) Պրազիլէն կը ինդրէր
ամսական զեկոյցներու առաքումը Երեւան.-

«No. 2411

19/IV

Հայաստանի Հանրապետութեան

դիւանագիտական ներկայացուցիչ՝

Դօքտոր էտիէն Բրազիլին

Բրագիլիայում

Ուղարկելով, սորա հետ միասին, մեր գրութիւնը 17 Ապրիլի Նօ. 2374, որով Արտաքին Գործերի պ. Մինիստրը Զեզ հաստատում է Հանուապետութեան դիւանագիտական ներկայացուցիչ, Բրագիլիայում (Ռիօ-տը-Եանէյրօ) պատիւ ունենք խնդրելու Զեզ ուղարկել Երեւան Մինիստրութեանս կանոնաւոր կերպով, ամսական գոնչ մէկ անգամ, մի տեղեկագիր, բովանդակելով այն բոլոր հաղորդագրութիւնները եւ նորութիւնները, որոնք կարող են շահագրգռել Հայաստանի Հանրապետութեանը»⁴⁴:

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱԶՈՒՄԸ ԱՐԺԱՆԹԻՆԻ ԿՈՂՄԻ⁴⁵

Հայաստանի փաստական (de facto) ճանաչումը դաշնակիցներու կողմէ 19 Յունուար 1920ին եւ իր պաշտօնական նշանակումը որպէս ներկայացուցիչ նոր եռանդ Հաղորդեցին Պրագիլի արդէն աշխուժ գործունէութեան, որուն առաջին երեւելի արտայայտութիւնը պիտի ըլլար Արժանթինի կողմէ Հանրապետութեան ճանաչումը՝ Մայիս 1920ին: Պրագիլ անկախութեան ճանաչումի խնդրանքով Արժանթինին դիմած էր Պրագիլոյ մօտ դեսպան Մարիո Ռուկս տէ լու ժանոսի միջոցաւ: Պուենոս Այրէսի Հա նասիոն օրաթերթի 27 Ապրիլի տեղեկատուութիւնը որպէս հիմք ունէր հայ դիւանագէտին կողմէ խմբագրութեան ուղղուած նամակ մը.-

«Ան առայժմ Ռիօ կը գտնուի՝ նոյն գործունէութիւնը տանելով պրագիլական կառավարութեան մօտ, բայց, մեզի գրած նամակով, ան կը խոստանայ Արժանթին գալ անմիջապէս որ այս երկիրը ճանչցած ըլլայ նոր հանրապետութիւնը:

«Նոյն նամակին մէջ, տոքթ. Պրագիլ կը յայտնէ թէ Հայաստանի նոր կառավարութեան դիմագրաւած ֆինանսական մեծ դժուարութիւններու բերումով, առայժմ կարելի չէ, ինչպէս ցանկալի կ'ըլլար, որ նորաստեղծ հանրապետութիւնը այս ցամաքամասի իւրաքանչիւր երկրի համար ներկայացուցիչ մը դրկէ: Խնայողութեան նոյն պատճառներով, տոքթ. Պրագիլ իր դիմումները կը սկսի Ռիոյի մէջ եւ Ռիոյէն, քաղաք ուր արդէն կ'ապրէր ան երբ հայկական կառավարութեան իրեն վստահուած առաքելութեան համար նշանակուեցաւ»⁴⁶:

Նիւթականի հարցը կարեւոր խոշնդոտ մըն էր Պրագիլի լայնատարած ծրագիրներուն համար, քանի որ իր աշխատանքի սահմանները խիստ լայն էին: Նոյնիսկ եթէ միայն հաշուի առնենք հայերու ներկայութիւն ունեցող երկիրները իր գործը չորս տարբեր պետութիւններու հետ էր: Պրագիլ, այս մասին իր մտահոգութիւնները պիտի կիսէր Մայիս 1920ին, Պուենոս Այրէսի Միջկուսակցական Մարմնին գրած նամակով.-

«Որպէս ներկայացուցիչ Հայկ[ական] Հանրապետութեան (Մինիս-թրը Փլանիփոթէնալիքո) բոլոր Հար[աւային] Ամերիկայի հանրապե-տութիւններուն, ստիպուած եմ անձամբ ներկայացնել իմ պաշտօնա-կան թուղթերու, Արժանթինին եւ նոյնպէս միւս հանրապետութիւննե-րուն, կարգադրելու համար հիւպատոսական պաշտօնեաները, նոյն-պէս՝ համաձայնութիւններ գոյացնելու համար: Բայց, դժբախտաբար, մեր կառավարութիւնը ունենալով ներքին անթիւ կարիքներ, չի կրնար արտաքին ծախքերու գոհացում տալ ասոնք ամենքը նկատի ունենա-լով, ձեզի կը թողում խորհիլ այդ խնդիրներու շուրջ հայրենասիրա-բար»:

Մայիսի առաջին օրերուն, Արժանթինի նախագահ Իփոլիթօ Իրիկո-ժէնի եւ արտաքին գործոց նախարար Օնորիօ Փուէյրեսոնի ստորագ-րութեամբ, Արժանթինը ճանչցած է Հայաստանի անկախութիւնը:-

“Vistas las comunicaciones del representante del gobierno provisional de Armenia,

“El Poder Ejecutivo de la Nación

“Decreta:

“Artículo 1º Reconócese a la República de Armenia, como Estado libre e independiente.

“Artículo 2º Comuníquese, publíquese en el Boletín Oficial y dése al Registro Nacional”⁴⁸ («Նկատի ունենալով Հայաստանի ժամանակաւոր կառավարութեան ներկայացուցիչ դիմումները,

«Ազգի Գործադիր Ժողովը

կը հրամանագրէ

80Դ. 1.- Ճանչնալ Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ազատ եւ անկախ պետութիւն:

80Դ. 2.- Հաղորդել «Պաշտօնական Տեղեկատու»ի մէջ հրապարա-կել եւ յանձնել Ազգային Արձանագրութեան Վարչութեան»:)

Յունուար 1920ի դաշնակիցներու փաստական ճանաչումէն ետք, Արժանթին առաջին պետութիւնն էր, որ իրողապէս կը ճանչնար Հա-յաստանը:

Ճանաչման թուականի շուրջ որոշ շփոթ գոյութիւն ունի: Boletín Oficialի (պաշտօնական տեղեկատու) մէջ հրամանագիրը թուագրուած է 3 Մայիս ⁴⁹, որ բնագրի հրապարակումի ցարդ յայտնի կանխագոյն դէպքն է: Ցիշատակելի է, որ այդ հրապարակումով, պետական հրո-վարտակները ուժի մէջ կը մտնեն Արժանթինի մէջ:

Սակայն, 2 Մայիսին, Պուենոս Այրէսի Հա Շիոքա օրաթերթը կը գրէր թէ «Երէկ, արտաքին գործոց նախարարութենէն հրապարակուեցաւ հրամանագիր մը, որ կը ճանչնար Հայաստանի Հանրապետու-

Թիւնը: Արժանթինի կառավարութիւնը առաջինն է, որ կը ճանչնայ այդ նոր երկրի անկախութիւնը⁵⁰:

Իր կարգին, Արժանթինի մօտ ամերիկան դեսպանատունն ալ 1 Մայիսը հաղորդած է որպէս ճանաչումի թուական⁵¹:

Խակ 3 Մայիսին, Պուենոս Այրէսի Հա Փրենաա օրաթերթը կը հաղորդէր, որ «Երէկուան համանագրով, արժանթինեան կառավարութիւնը ճանցաւ Հայաստանի նոր պետութեան անկախութիւնը եւ գերիշխանութիւնը: Այս որոշումը երէկ ծանուցուեցաւ այդ նոր հանրապետութեան հիւպատոսական գործակալին, որ իր կառավարութեան անունով մերինին մօտ դիմումները կատարեց այդ երկրի պաշտօնական ճանաչումին համար»⁵²: Հա Նասիոն օրաթերթը նոյն օրն ալ կը տեղեկացնէր թէ «արտաքին գործոց նախարարութենէն հրամանագիր մը հրապարակուեցաւ, որուն համաձայն Հայաստանի Հանրապետութիւնը կը ճանչուի»⁵³: Ահարոննեանին ուղղուած Յ Մայիսի նամակով, Պրազիլ հաղորդած է, որ «Երէկ» (այսինքն՝ 2 Մայիսին) տեղի ունեցած էր ճանաչումը⁵⁴: Խակ Մայիս ամսուն թուագրելի նամակով, Պրազիլ Պուենոս Այրէսի Սիջկուսակցական Մարմնին գրած է թէ «ամսոյս 2ին, Արժանթինեան կառավարութենէն ստացայ հայկական կառավարութեան ճանաչումը իրը ազատ Ազգը»⁵⁵: Միւս կողմէ, Յ Մայիսին Հա Հիփոքան կը գրէր թէ արդէն Արժանթինի եւ Պրազիլիոյ հայոց բազմաթիւ շնորհաւորական հեռագիրներ ստացուած էին նախագահ իրիկոժէնի կողմէ⁵⁶:

Հետեւաբար, կարելի է ենթաղրել, որ ճանաչումը իրօք տեղի ունեցած է 1 կամ 2 Մայիսին եւ որեւէ պատճառով, երբ ամիսուկէս ետք հրապարակուած է պաշտօնական տեղեկատուին մէջ, թուականը պաշտօնականացած է Յ Մայիսի:

13 Մայիսին, Արժանթինի խորհրդարանի 1920 տարեշրջանի բացման իր պատգամին մէջ, իրիկոժէն անդրադարձած է նաեւ Հայաստանի ճանաչումին.-

«Նոր պետութիւններ ծագած են ուժեղ ազգութիւններու հիմամբ: Գործադիր իշխանութիւնը ձեռնարկեց զանոնք ճանչնալու ամէն անգամ որ, ճշդուած իրենց անհատականութեամբ, կը ներկայանային ժողովրդակարական խոչալներու արտայատութեամբ: Հայաստան, Զեխոսլովակիա, Վրաստան եւ Լեհաստան արդէն մեզի համար ներկայ են միջազգային համայնքին մէջ»⁵⁷:

Փակագիծ մը բանալով, կ'արժէ նշել թէ Վրաստանի ճանաչումը մօտ ութ ամիս առաջ կայացած էր: Արդարեւ, 10 Յունիս 1918ին, Վրաստանի արտաքին գործոց նախարար Ակալի Զիսենկելի գրած էր Գերմանիոյ մօտ Արժանթինի դեսպան Լուիս Մոլինային՝ յայտներով 26 Մայիսի անկախութեան հռչակումի մասին եւ խնդրելով Արժանթինի

կողմէ սոյն փաստի ճանաչումը: 25 Հոկտեմբերին, Զիսենկելին դարձեալ գրած է Մոլինային՝ իր նամակին կցելով ընդարձակ յուշագիր մը՝ Վրաստանի պատմութեան, քաղաքական վիճակին ու աշխարհագրական սահմաններուն մասին: Այս երկու հաղորդումները որպէս հիմք ընդունելով, 15 Սեպտեմբեր 1919ին Արժանիթին ճանցած էր Վրաստանի անկախութիւնը⁵⁸:

Ամէն պարագայի, նկատառելի է, որ Վրաստանի ճանաչումի խնդրանքին մինչեւ իրագործումը գրեթէ տարի մը անցած է, իսկ Հայաստանի պարագային՝ քանի մը շաբաթ: Հետաքրքրական է, միւս կողմէ, որ Վրաստան գործի անցած է նախարարական մակարդակով, իսկ Հայաստանի դիմումը կատարուած է միայն Պրազիլի նշանակումէն ետք: Հայաստանի պաշտօնական ճանաչումին ուշացումը պէտք է վերագրել երկրի խառնակ վիճակին ու նաեւ՝ պետական աւանդոյթի պակասին: Արդարեւ, ըստ Պինայեանի յիշած ընտանեկան մէկ մանրավէպին, Հանրապետութեան շրջանին Արժանիթինի արտաքին գործոց նախարարութիւն հասած է հաղորդագրութիւն մը՝ անծանօթ լեզուով ու այրուբէնով: տեղ մը, սակայն, “Armenia” գրուած էր: Ենթաքարտուղար Տիէկօ Լուսի Մոլինարի - որուն վրայ նախարար Փուէյուետոն ձգած էր գործերու մեծ մասի տնօրինումը՝ այդ գրութիւնը տարած է իր մտերիմ բարեկամին՝ Պինայեանի հօր, որ հայերէն չէր գիտեր: Վերջինիս հայրը՝ Մկրտիչ Պինայեան, թարգմանած է նամակը: Հայաստանի անկախութեան հռչակագիրն էր, որ ներկայիս արխիւէն անհետացած է⁵⁹: Հաւաստի համարելով այս վկայութիւնը, կը պատկերացնենք, որ նոյնիսկ պետական անկախութեան հիմնարար փաստաթուղթը միջազգային կանոններու համաձայն չէ ուղարկուած՝ հասկնակ լեզուի թարգմանուած: Անկարելի չէ, եթէ մտածենք, որ 1920ին Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հայերէն չիմացող - հոգ չէ թէ թարգմանիչ ունեցող - Պրազիլին հայերէն կը գրէր: Հայաստանի արտաքին քաղաքականութեան երբեմն պակսած է արագ կողմնորոշուելու ճկունութիւնը, որուն մասին Պրազիլ բազմիցս գանգատած է Ահարոնեանին⁶⁰:

Բնորոշ է, որ երբ Փուէյուետոն Փարիզ էր՝ Ագդերու Լիկայի առաջին համաժողովի ճանապարհին, ան 8 Նոյեմբեր 1920ին ընդունած է իր վրացի պաշտօնակիցը, որ կրկին չնորհակալութիւն յայտնած է Արժանիթինի ճանաչումին համար⁶¹, դէպքէն աւելի քան տարի մը ետք: Յայտնի չէ թէ ոեւէ հայ պաշտօնատար նոյն կեցուածքը ունեցած ըլլայք: Պրազիլ պնդած էր Ահարոնեանին, որ Արժանիթինի եւ Պրազիլոյ պատուիրակութիւնները ժողովական հայանպաստ խումբերու կամ համայնքին կողմէ դիմաւորուէին⁶²:

Արժանթինի ճանաչումի գրդապատճառները իրաւաքաղաքական յստակ վերլուծումէ մը կը բխէին: Նկատի կ'առնուէր ընդհանուր սկզբունք մը («Ժողովրդավար կարգավիճակ»ի տեսութիւն), որուն համաձայն ընկերային գիտակցութեան յառաջնաղացը դէպի նոր կարգ մը՝ ազգութիւն կազմելու, որոշ աստիճանի մը կը յանդի անկախական նկրտումի՝ միջազգային կեանք մտնելու համար որպէս լիիրաւ անդամ: Հետեւարար, նոր գերիշխանութիւն մը կը ծագի, որ կը պահանջէ ճանաչում: «Եթէ այդ նպատակը՝ նախապէս յիշուած ընկերաբանական պայմաններու հիմքով, իսկապէս ժողովուրդներու ազատ եւ ինքնարուխ արդիւնքն էր, ժողովրդավար կերպով արտայայտուած, արժանթինեան արտաքին գործոց նախարարութիւնը կը դիմէր ճանաչումը կատարելու», գրած է միջազգայնագէտ եւ նախարարութեան այդ շրջանի պաշտօնատար Լուսի Մորենօ Քինթանա⁸⁴:

Այդ օրերուն՝ 10 Մայիսին, «Հայ Դատի ախոյթեան» որակուած Սըր Ռոպըրթ Փերքս բաց նամակ մը կը հրատարակէր Լոնտոնի Թայմզին մէջ, ուր կը քննարկէր Հայաստանի պաշտպանութիւնը, վերակառուցումը եւ հոգատարութեան հարցը լուծելու համար Ազգերու Լիկայի առջեւ յարուցուած արգելքները, ու հարց կու տար՝ նկատի առնելով Հոգատարութիւնը ստանձնելու Միացեալ Նահանգներու դժկամութիւնը, թէ արդեօք կարելի⁸⁵ էր, որ «Հարաւամերիկեան մեծ, յառաջդիմական հանրապետութիւններէն մէկը՝ Անդլիոյ վարչական փորձառութեան օգնութեամբ, հայ ազգը վերակառուցելու քրիստոնեայ եւ մարդասիրական գործը ստանձնէր (...): Նման վարմունք յաւերժ պատիւ մը պիտի ըլլար խողոյ առարկայ հանրապետութեան համար»⁸⁶: Հա Փրենսա օրաթերթը խմբագրական մը նուիրած է Միացեալ Նահանգներու հոգատարութեան հարցին⁸⁷, լիշելով Փերքսի առաջարկը:

Որեւէ փաստական տեղեկութեան չենք հանդիպած այս առաջարկի ճակատագրին մասին: Այս ուղղութեամբ, ամերիկացի պատմաբան ձէյն Վան Տէր Քառ յառաջ քաշած է 1919ին վերաբերող ուշազրաւ փաստ մը: Հստ իրեն, արժանթինցի գործարարները վճռապէս թեր էին երկրի Ազգերու Լիկային անդամակցութեան՝ եւ որպէս գլխաւոր դրդապատճառ «իտէալներ»ը կը լիշատակէին: «Սակայն, - կը գրէ ան-, Լիկայի համաժողովներու ընթացքին Հայաստանի, Կ. Պոլսոյ կամ Մերձաւոր Արեւելքի այլ շրջանի հոգատար նշանակուելու հաւանականութիւնը Արժանթինին ներկայացնելու կատարուած առաջարկները՝ իրականութեան մէջ համոզեցին այդ ոլորտը, որ զօրավիր կանգնի Լիկայի անդամակցութեան՝ ի նպաստ ժողովրդային շարժումին»⁸⁸:

Դժբախտաբար, յայտնի չէ թէ Լիկայի ո՛ր համաժողովներուն մասին է խօսքը: Քառ չէ ծանօթազրած իր հաստատումը. ո՛չ ալ կըցած ենք գտնել այս տեսակէտը հաւաստող որեւէ այլ աղբիւր:

Հստ 28 Ապրիլ 1919ին վաւերացուած Ազգերու Հնկերութեան ուխտի 22րդ յօդուածին, «Օսմանեան կայսրութեան որոշ համայնքներ, որոնք տուեալ զարգացում մը նուաճած են, կրնան ընդունուիլ որպէս անկախ ազգեր՝ պայմանով որ Լիկայի հոգատար պետութիւն մը ընդունին, որ իրենց պիտի ծառայէ որպէս խորհրդատու՝ մինչեւ որ կարենան ինքնակառավարութիւն»⁶⁸:

Սակայն, նկատի պէտք է ունենալ, որ 12 Յուլիս 1919ին, Արժանթին «յարած» (adhesion) էր Լիկային եւ ո՛չ «մասնակցած» (accession). առաջինը կ'ենթադրէր միջազգային այս կազմակերպութեան ընդհանուր սկզբունքներու փարումը, բայց ո՛չ անոր լիարժէք մասնակից դառնալը⁶⁹: Միւս կողմէ, Ազգերու Լիկայի ընդհանուր քարտուղար Արք էրիք Տրոմոնտ 18 Յուլիսին կը տեղեկացնէր Արժանթինին թէ «Ազգերու Հնկերութիւնը տակաւին օրինաւորապէս կազմուած չէ»⁷⁰:

1919ի կէսերէն Միացեալ Նահանգներու կողմէ Հայաստանի հոգատարութեան հարցը կը հորովուէր⁷¹, ինչ որ շարունակուեցաւ մինչեւ Ծերակոյտի կողմէ մերժումը՝ 27 Մայիս 1920ին⁷², թէեւ 4 Մայիսին, երբ Ազգերու Լիկայի Խորհուրդի դիմումը հասած էր Ուաշինգտոն, մերժումը նախատեսուած էր արդէն⁷³:

Նշենք նաեւ, որ Հայաստանի փաստական ճանաչումը Դաշնակիցներու Գերագոյն Խորհուրդին կողմէ տեղի ունեցաւ միայն 19 Յունիւար 1920ին: Հետեւաբար, դժուար թէ անկէ առաջ դեռ անգոյ կազմակերպութեան մը կողմէ Արժանթինի որեւէ առաջարկ եղած ըլլայ իր անկախութիւնը ճանաչուած երկրի մը մասին:

Ազգերու Լիկայի Խորհուրդը՝ Փարիզ գումարուելով 9-11 Ապրիլ 1920ին, Հայաստանի օրինավիճակը վաւերացուց, միաժամանակ որոշելով որեւէ պետութենէ խնդրել, որ յանձն առնէր վերջինիս հոգատարութիւնը⁷⁴: Արժանթինի՝ որպէս հոգատար պետութեան գաղափարը միայն կրնար ծագիլ այդ վաւերացումէն ետք:

Այսուհանդերձ, ու դարձեալ առանց մատենագրական յլումի, Քառ գրած է:-

«Մինչ 1919ը իր վախճանին կը հասնէր, միջազգային քաղաքական նոյնպէս ծանր հետեւանքներով հարց մըն էր Հայաստանը որպէս Ազգերու Լիկայի հոգատարութիւն ստանձնելու Արժանթինի մերժումը: Քանի որ Հայաստանը բնական աղբիւրներ չունէր, զայն պահելը նկատառելի բեռ մը պիտի ըլլար գրեթէ բոլոր հոգատար ազգերուն, որոնց կրնար այն յատկացուիլ»⁷⁵:

Արձագանգելով այս հաստատումին, արժանթինցի պատմաբան Արմանտօ Ալոնսօ Փինիկյո աւելցուցած է թէ «անձնապէս, կը կարծենք որ հարցը աւելի բարդ էր. արմատական [կուսակցութեան] կա-

ռավարութիւնը չէր ուզեր միջազգային բարդութիւններ, եզրայանգում մը, զոր կարելի պիտի ըլլար կանխել»⁷⁶:

12 Մայիս 1920ին, Հայ Ազգային Միութեան (ՀԱՄ) ընդհանուր ժողովը որոշեց Արժանթինի նախագահ իրիկոտէնին յոել նախագահ Երևանդ Խաչիկեանի եւ ատենադպիք Խորացէլ Արծրունիի (Արսլան) ստորագրութեամբ հետեւեալ նամակը:-

«Պուենոս Այրէսի Հայ Ազգային Միութիւնը, գումարուած՝ ընդհանուր ժողովի մէջ, որոշած է միաձայնութեամբ իր ամէնայարգալից պատիւը ընծայել Արժանթինի կառավարութեան, որպէս երախտագիտութեան վկայութիւնը անոր ազնիւ եւ վեհանձն որոշումին՝ Հայաստանի Հանրապետութիւնը ճանչնալու որպէս ազատ եւ անկախ պետութիւն:

«Արժանթինեան կառավարութիւնը, առաջին պետութիւններէն ըլլարվ որ ճանչնած է Հայաստանի անկախութիւնը, արժանացած է յաւերժ երախտագիտութեան, ո՛չ միայն այս հիւրընկալ երկրին նպաստները ստացողներուս, այլեւ ողջ Հայոց ազգին, որուն զգացումները կը մեկնաբանենք, եւ որ ազատութեան իր տեխնանքներուն համար գտաւ արժանթինցիին նման վեհանձն ժողովուրդի մը զօրակցութիւնը՝ աշխարհի ազատ ժողովուրդներու շարքին մաս կազմելու համար:

«Եղէ՞ք, Զերդ Գերազանցութիւնը, ընդունողը հայոց զգացումներու այս անկեղծ յայտարարութեան՝ արժանթինեան կառավարութեան եւ ժողովուրդի նկատմամբ, զոր անոնք աշխարհի ազատ ժողովուրդներէն մէկը կը կոչեն՝ իր ազգային փառերգի բառերով»⁷⁷:

Նոյն օրը, Ահարոնեան եւս չնորհակալական հեռագիր մը յղած է իրիկոտէնին.-

«Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը խաղաղութեան վեհաժողովին իր ջերմ չնորհակալութիւնը կը յայտնէ Հայաստանի ճանաչումին համար: Համոզուած եմ, որ մեր երկու ժողովուրդները կոչուած են բարեկամական յարաբերութիւններ մշակելու»⁷⁸:

Պրազիլ Միջկուսակցական Մարմնին գրած է թէ «շատ լաւ պիտի ըլլար եթէ քանի մը անձերէ բաղկացած յանձնախումբով մը այցելէիք նախագահ իրիկոտէնին՝ չնորհակալութիւն յայտնելու, նոյնպէս դիմելով բոլոր կարեւոր թերթերու խմբագրաստուները, ինդրելով որ Զերթարգմանը ըլլան՝ Արժանթինի ժողովուրդին մէջ, Զեր չնորհակալութիւնը յայտնելով»⁷⁹: Նախագահին այցելութիւն մը, որքան որ գիտենք, չէ իրագործուած:

Չուգահեռաբար, Պրազիլ չնորհակալական նամակ մըն ալ գրած է Արժանթինի կառավարութեան՝ ըստ Պրազիլիոյ արժանթինեան դեսպանատան 14 Մայիսի տեղեկութեան⁸⁰:

31 Մայիսին երկու ամսուան արձակուրդով Պուենոս Այրէս ժամանած էր Պրազիլիոյ մօտ Արժանթինի դեսպան Ռուխո տէ լոս Ժանու⁸¹։ Հայ Ազգային Միութեան պատուիրակութիւն մը այցելած է իրեն՝ շնորհակալութիւն յայտնելու իր հայանպաստ աշխատանքին համար։ Ասիկա հաւանաբար Պրազիլի թելադրութիւնն էր, որ գրած էր Միջկուսակցական Մարմնին.-

«Տեղւոյդ համայնքէն յանձնախումք մը պէտք է այցելէ Պր. Մարիա [Մարիո - Վ.Մ.] Ռուիզ տէ Լոս Ժիանոսին (Արժանթինի դեսպանը պրազիլական կառավարութեան մօտ, որ տեղէս մեկնեցաւ Արժանթին՝ Մայիս 24ին) շնորհակալութիւն յայտնելու այն ջանքերուն համար զոր ան կատարեց իր կառավարութեան մօտ՝ հայկական դատի ի նպաստ, եւ խոստացաւ իր կարելին ընել փոխառութիւն մը կնքելու. նոյնպէս իր ազնիւ Տիկնոջ ծաղկեփունջ մը նուիրեցէ՝ ք, որպէսզի գիտնայ թէ հայերը գիտեն գնահատել»⁸³։

Հա նասիրն օրաթերթին ուղղուած վերոլիշեալ նամակին մէջ, Պրազիլ արդէն ուրուագծած էր իր աշխատանքային ծրագիրը, որ կը բաղկանար քաղաքական եւ տնտեսական բաժիններէ.-

«Սակայն, անմիջապէս որ Հայաստան այս երկիրներու ճանաչումին արժանանայ, անոնցմէ գլխաւորներուն համար անհրաժեշտ հիւպատոսական գործակալներ պիտի նշանակէ եւ այնուհետեւ, ըստ իրեն, արտակարգ պատուիրակութիւն մը պիտի գայ ճանաչումի համար շնորհակալութիւն յայտնելու եւ, միաժամանակ, Զարաւային Ամերիկայի եւ Հայաստանի ու Արեւելքի այլ շրջաններու միջեւ առեւտրական մեծ փոխանակում մը հաստատելու միջոցները ուսումնասիրելու։

«Տոքթ. Պրազիլ տրամադեիր է անհրաժեշտ ամէն տեղեկութիւն տալու բոլոր այն անձերուն, որոնք շահագրգռուած կ'ըլլան իմանալու արժանթինեան ներածումի թէ արտածումի համար Հայաստանի ընձեռած կարեկութիւնները»⁸⁴։

Հայ դիւանագէտը շարունակած է իր շփումները Արժանթինի կառավարութեան հետ։ Այսպէս, 30 Յուլիսին, ան կը գրէր Միջկուսակցական Մարմնին թէ «գրեցի Արժանթինի կառավարութեան թէ կարելի՞ է ինձ պաշտօնապէս ընդունիլ իրը հայկ [ական] ներկայացուցիչ»⁸⁵։

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԿՏՈՒԱԾ ՏԱՐԵԴԱՐՁԼ ՊՈՒԵՆՈՍ ԱՑՐԷՍԻ Մէջ

Հայաստանի անկախութեան երկրորդ տարեդարձը մեծ խանդավառութեամբ տօնուեցաւ հայաշխարհի մէջ։ Յունուար 1920ի փաստական ճանաչումը եւ թուրքիոյ հետ խաղաղութեան դաշնագրի մօտալուտ ստորագրութիւնը պատճառներ էին, որ լաւատեսութիւնը համա-

Կէր հայոց սրտերը՝ հակառակ կուտակուող ամպերուն եւ միջազգային մամուլի մէջ յայտնուող մտահոգութիւններուն:

Օրինակ, Մայիս 1920ին, «Քլուաց Տու Տիարիոս» սրահին մէջ, Ռիօ տէ ժանէլլոյի փոքրաթիւ հայ համայնքը երկրորդ տարեդարձին առիթով հանդէս մը սարքեց՝ Պրազիլի նախաձեռնութեամբ: 20 Մայիսին, Օ Մայծո շաբաթաթերթը անդրադարձաւ ձեռնարկին⁸⁶: Հանրապետութեան ամրագրումին առթած ոգեւորութիւնը ծնունդ տուաւ Երիտասարդաց Միութիւն անունով մարմնի մը, որուն գործը սահմանափակւեցաւ քանի մը հանդէսներու կազմակերպութեամբ⁸⁷: Սան Փաւլոյի մէջ երկրորդ տարեդարձը միասնական կերպով տօնուեցաւ⁸⁸:

Մայիսին, Պրազիլ Պուենոս Այրէսի կուսակցական կոմիտէններուն պիտի գրէր ժամանակն ու տրամադրութիւնները խիստ բնորոշող տողեր:-

«Այն հայերը, որոնք ձեռնպահ կը մնան որեւէ հայանպաստ ձեռնարկէ, երբեք անոնցմով մի՛ հետաքրքրութիք: Մեր Հանրապետութիւնը արդէն ճանչցուած է: Այն հայը, որ իր երակներուն մէջ կը կըէ ճշմարիտ հայու արիւնը, ուշ կամ կանուխ պիտի գրկէ մեր Եռագոյն դրոշակը, որ այնքան արեան հետքերու մէջէն գունաւորուած, այսօր կը ծածանի Արարատի բարձունքներուն վրայ»⁸⁹:

Արդարեւ, այս պարբերութեան ձեւը եւ իմաստը բաւարար են հերքելու ամէն պնդում, թէ Պրազիլ «Հայերէն ստորագրող Փռանսացի մըն էր:

Լստ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) Պուենոս Այրէսի կոմիտէի 25 Ապրիլ 1920ի արձանագրութեան, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը (ՄԻԴԿ)՝ անկախութեան երկրորդ տարեդարձը միասնաբար տօնելու դիմում կատարած էր⁹⁰: Զոյց կոմիտէնները հաղորդած են լուրը Պրազիլին, որ պատասխանած է՝ Մայիսի իր անթուակիր նամակով.- «Ձեր 23 [մէկ բառ պակաս] թուակիր նամակը ինձ շատ ուրախութիւն պատճառեց, տեսնելով ամենայն գոհունակութեամբ, որ միացած են երկու զօրաւոր կուսակցութիւններ, որոնք կը ներկայացնեն ճշմարտի ուժը մեր ազգին: (...) Զափազանց գովելի է ձեր ձեռնարկը՝ Մայիս 28-ի հանդէսը յդանալնուղ մասին»⁹¹:

ՀԱՄԻ ատենադպիր Արսլանի յուշերուն համաձայն, «1920 Մայիս 28ին Հայկական Հանրապետութեան երկրորդ տարեդարձը տօնելու համար [Հայ Ազգային] Միութիւնը հանդէս մը կազմակերպեց Բարանա փողոց 555ի սրահին մէջ (...)»⁹²:

Արդարեւ, Հա Ռասոն 27 Մայիս 1920ին կը հաղորդէր, թէ «նշելու համար Հայաստանի Հանրապետութեան տարեդարձը, անոր Ազգային Միութիւնը, որ կեղրոն է մեր երկրին մէջ, վաղը գիշեր տօնահանդէս մը պիտի սարքէ “La Colonia Italiana” սրահին մէջ»⁹³: Ձեռնարկի ըն-

թացքին տեղի ունեցած հանգանակութենէն գոյացած է 8095 փեսօ (մեր հաշուարկով՝ շուրջ 29000 Փրանք), որմէ 4500 փեսօ դրկուած է Միհրան Տամատեանին՝ Կիլիկիոյ ինքնապաշտպանութեան համար։ Ըստ Արսլանի, «այս գումարը թիւրիմացութեան մը հետեւանքով իր հասցէին չկոնալով յանձնուիլ, ետ վերադարձուեցաւ եւ վերովիշեալ հանգանակութենէն մնացեալ գումարով զրկուեցաւ Երեւան, հայկական բանակին յատկացուելու համար»⁹⁴:

Խորքին մէջ, 28 Մայիս 1920ին Պուենոս Այրէսի հայ համայնքը երկու ձեռնարկներով ոգեկոչած է անկախութեան երկրորդ տարեդարձը. մէկը՝ ՀԱՄի կազմակերպութեամբ, միւսը՝ ՀՅԴի եւ ՄԴՀԿի:

Արդարեւ, ըստ Հա Փրենսայի 28 Մայիսի թիւին, «այսօր, ժամը 20ին, Պուսթամանթէ փողոց թիւ 563ի սրահին մէջ տեղի պիտի ունենայ բանախօսութիւն մը՝ քանի մը հայկական միութիւններու կազմակերպութեամբ՝ իրենց ազգի տարեդարձի առիթով։ Այս ձեռնարկին յատկապէս հրաւիրուած են Պուենոս Այրէսի մէջ ապրող հայկական համայնքի անդամները»⁹⁵: Այս լուրը աւելի յատակօրէն տրուած է նոյն օրուան Հա Թասոնի մէջ.- «Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան եւ Հայ 8եղափոխական Դաշնակցութիւն կեղրոնները՝ տօնելով հայրենի տարեդարձը, մեր մէջ գտնուող այդ համայնքի անդամները հրաւիրած են հայրենասիրական բանախօսութեան մը, որ այս գիշեր պիտի կայանայ Պուսթամանթէ 563ի սրահին մէջ»⁹⁶:

1998ին լրյա տեսած «Պուենոս Այրէսի Հայ Ազգային Միութիւնը (1918-1920)» յօդուածին մէջ ենթադրած էինք, որ ՀԱՄի ձեռնարկը միանական եղած էր, քանի որ 29 Մայիսին ՀՅԴի եւ ՄԴՀԿի անունով հեռագիր դրկուած էր Պրազիլին.- «Մեր նախաձեռնութեամբ հանդէսի մէջ հաւաքուած հայեր տօնեցին իրենց անկախութեան տարեդարձը։ Զերմ շնորհաւորութիւններ կը յղեն ձեզի։ Մօտաւորապէս 30.000 Փրանք հաւաքեցին»⁹⁷:

Թուականի եւ գումարի նոյնութիւնը մեզի մտածել տուած էր միասնական ձեռնարկի մը գոյութեան մասին՝ միաժամանակ ենթադրելով, որ «Հայ Ազգային Միութեան եւ երկու կուսակցութիւններու միասնական յիշատակումը կը ցուցնէ, որ կարելի եղած էր առժամացար հարթել տարակարծութիւնները եւ միասնական ուժ ցուցադրել»⁹⁸: Մեր եզրակացութիւնը կանխահաս էր, ըացի անկէ, որ մեր աղբիւրները թուականներու առումով մեզ թիւրիմացութեան առաջնորդած էին։ Այժմ, նոր տուեալներ մեզի թույլ տուած են անհրաժեշտ սրբագրութիւններ կատարելու եւ հաստատելու համայնքի պառակտեալ վիճակը։

Պուենոս Այրէսի հայ համայնքի բաժանումին վերջ տալու նպատակով, և Յուլիսին տեղի ունեցած ժողով մը վճռեց ՀԱՄը անկախացնել

Միացեալ Նահանգներու կեղրոնէն, զայն օժտել սեփական կառուցով եւ ծրագիր-կանոնադիրով։ ՀՅԴի հեռացումին գլխաւոր պատճառը եղած էր, ի դէպ, Միութեան՝ ԱՄՆի կեղրոնէն կախուածութիւնը։

5 Օգոստոսին, Պրազիլի իր հեռատես յորդորն ու թելադրանքը ուղղած է Միջկուսակցական Սարմնին (եւ զուգահեռաբար՝ ՀԱՄ)։-

«Սոյն պատեհութենէն օգտուելով, քանի մը կարեւոր խնդիրներու շուրջ կ'ուզեմ գրել։ Նկատի ունենալով ձեր տարրեր հոսանքներու պատկանիլլ, պատշաճ չեմ սեպեր միջամուխ ըլլալ ձեր ներքին պայքարներուն, որովհետեւ առանց ներքին գիտակից պայքարի [ընդգծումը բնագրային է. Վ.Մ.] ազգ մը մեռել կը նկատուի, միայն պիտի թելադրէի որ, երբ խնդիրը արտաքին է, պէտք է համերաշխ գործակցիք, ազգային շահերը պաշտպանելու համար օտարներու առջեւ։ Հետեւարար, կը խնդրեմ, իւրաքանչիւր հոսանքէն երկուական անդամներ ընտրելով յանձնախումբ մը կազմէք մինչեւ ցնոր տնօրինութիւն՝ ազգային ներքին եւ արտաքին գործերը վարելու համար։ Նման նամակ մը Հայկական Միութեան ալ գրուած է»⁹⁹։

Այս մասին, երեք օր ետք՝ 8 Օգոստոսին, Պրազիլ կրկին պնդած է։

«Այժմ գործող յանձնախումբին շուրջ կ'ուզեմ քանի մը թելադրութիւններ ընել ներկայիս կարելի չէ հիւպատոսի մը ընտրութիւնը Արժանթինի մէջ՝ նկատի ունենալով կազմակերպութիւններու անջատ գործունէութիւնը։ Կը խնդրեմ, որ ձեր մէջէն երկու կարող անձեր ընտրէք, Զայդ. Միութիւնն ալ երկու անձ կ'ընտրէ, նաեւ չէզոք մէկ անհատ մը [ՏԸԸ], որով կ'ըլլան հինգ հոգին, յանձնախումբը մը, որը պիտի կառավարէ Հայկական շահերը։ Ցիշեալ յանձնախումբը կ'ընտրէ մէկը իրը նախագահ։ Այս կերպով ես պարտաւոր չեմ ըլլար երկուական զեկոյցներ ողկել ձեր համայնքին»¹⁰⁰։

Հետեւելով այդ թելադրանքին, ՀՅԴի կոմիտէի 12 Սեպտեմբերի նիստը արձանագրած է հետեւեալը-։

«Ազգային Միութեան խնդրոյ շուրջ կոմիտէիս որոշումը եղաւ մեր ներկայացուցչի միջոցով առաջարկել, իր ժողովուրդի քուէներով ընտրուին վարչութեան հինգ անդամները եւ մէկական ներկայացուցչի ալ ունենան քաղաքական երեք կուսակցութիւնները՝ Հնչակեան, Ռամկավար եւ Դաշնակցական։ Նորակազմ վարչութիւնը առժամեայ կը վարէ համայնքի արտաքին եւ ներքին գործերը՝ մինչեւ Հայաստանի հանրապետական կառավարութեան ներկայացուցչի ժամանումը։ Անոր գալին ետք, կուսակցութիւնները յետս կը կոչեն իրենց ներկայացուցչիները եւ վարչութեան մնացեալ հինգ անդամները կը վարեն համայնքի ներքին գործերը»¹⁰¹։

Սակայն, միասնականութիւնը վերականգնելու փորձերը ցարդ անյայտ պատճառներով ապարդիւն պիտի ըլլային։ Արդարեւ, 17 Հոկտեմ-

բերին կայացաւ համայնքի անդամներու ընդհանուր հաւաքոյթ մը, ուր կարդացուեցան ՀԱՄի գործունէութեան տեղեկագիրը, նոր ծրագիրն ու հաշուետուութիւնը, եւ տեղեկութիւն տրուեցաւ թէ ՀՅԴն ու ՍԴՀԿը որոշած էին չանդամակցիլ նոր միութեան, որ՝ անգործութեան մատնուելով, այսուհետեւ լոկ անուանական գոյութիւն պահեց¹⁰²:

Հիւպատոսարանի հարցըրաւականին տագնապեցուցած է Պրազիլ: Արդարեւ, 8 Յունիսին, ան Միջկուսակցական Մարմնին կը թելադրէր թէ «ջանացէք միջոցներ ստեղծել տեղւոյդ մէջ ընդհ. հիւպատոսարան մը հիմնելու համար»¹⁰³, իսկ 8 Օգոստոսին կը գրէր թէ «ամէն միջոց կը խորհուի գործադրութեան դնելու մալրաքաղաքներու մէջ ունենալու համար ընդհ[անուր] հիւպատոսարաններ, որոնց կից ըլլան հայկական վաճառական սենեկ[ներ]»¹⁰⁴:

Նոյեմբեր 1920ին, Պրազիլ Ահարոննեանին առաջարկած էր ՀԱՄի ատենապետ Երուանդ Խաչիկեանի անունը որպէս Արժանթինի մօտ հիւպատոս¹⁰⁵: Խաչիկեան համայնքի ամէնէն ազդեցիկ անդամն էր այդ ժամանակ եւ նիւթապէս շատ բարեկեցիկ վիճակի մէջ կը գտնուէր:

Գաղութէն ներս առկայ բաժանումի որպէս անուղղակի փաստ, յիշատակենք, որ այս շրջանին Պրազիլ տասական հայկական անձնագիր դրկած է Խաչիկեանին եւ Միջկուսակցական Մարմնի ատենապետ Յարութիւն Թահթաճեանին, սակայն անոնք շրջանառութեան մէջ չեն դրուած¹⁰⁶:

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱԶՈՒՄԸ ԶԻԼԷՒ ԵՒ ՊՐԱԶԻԼԻՈՑ ԿՈՂՄԵՒ

Արժանթինի մօտ գործունէութեան կողքին, Պրազիլ շարունակած է իր ճիգերը անկախ Հայաստանի՝ Պրազիլոյ կողմէ ճանաչումը ճեռք ճգելու համար: Միաժամանակ, ան նման ճանաչում նախապատրաստելու նպատակով, յարաբերութիւն կը մշակէր այլ պետութիւններու՝ Զիլէի, Ուրուկուայի եւ Փարակուայի հետ: Ան կը կարծէր թէ Պրազիլի իս եւ կամ Արժանթին (թերեւս ԱՄՆի հետ համագործակցարար) կրնար զէնք ու զինամթերք, խորհրդատու, դաստիարակ, ինչպէս եւ Փինանսական վարկեր մատակարարել Հայաստանին՝ առանձնաշնորհեալ ազգի առեւտրական կարգավիճակ ստանալու փոխարէն¹⁰⁷:

Հետաքրքրական է, որ 6 Մայիս 1920ին, Պրազիլոյ մօտ Ուրուկուայի դեսպան Մանուէլ Պերնարտէս հեռագրած է արտաքին գործոց նախարար Խուան Անթոնիո Պուերոյին հետեւեալը:-

«Լ. 2421.- Հայկական կառավարութեան դիւանագիտական ներկայացուցիչ տոքթոր էթիէն Պրազիլի խնդրանօք կու գամ կանխաւ յայտնելու Զ[երդ] Գ[երազանցութեան,] այս դեսպանութեան առջեւ նամակով իր խնդրանքը՝ Ուրուկուայի կողմէ իր երկրի ճանաչումին հա-

մար: Տոքթոր էթիէնը Ուրուկուայի համար հաւատարմագրեր ունի, զորս ցոյց տուաւ եւ որ պատճէնով պիտի ուղարկեմ:

«Այլ նամակով ինձմէ կը խնդրէ Զ[երդ] Գ[երազանցութեան,] տեղեկացնել, թէ արժանթինեան [ու] պրազիլիական կառավարութիւնները նոր ճանչցած են Հայկական Հանրապետութիւնը»¹⁰⁸:

«Ճիշդ չեր պրազիլիական կառավարութեան ճանաչումը՝ ըստ երեւյթին, Պրազիլ ոչ-պաշտօնական խոստում մը ստացած էր պրազիլիական արտաքին գործոց նախարարութենէն եւ զայն ճանաչումի փաստ համարած: Յամենայնդէպս, ասիկա նոր նշան մըն էր իր անխոնջ գործունէութեան:

Պրազիլ յամառ հետապնդումներու երկրորդ արդիւնքը արձանագրուեցաւ Սեւրի դաշնագրի նախօրեակին, երբ՝ Օգոստոս 7ին, Զիէ ճանչցաւ Հայաստանի Հանրապետութիւնը¹⁰⁹: Ըստ Աշոտ Արծրունիի, Ալեքսանդր Մանուկեան եղած է Զիէի մօտ հանրապետութեան «պաշտօնական ներկայացուցիչը»¹¹⁰: Սակայն, Յովհաննէսեան կը նշէ թէ Նոյեմբեր 1920ին Պրազիլ դրած է Ահարոննեանին, ի շարս այլոց, Մանուկեանը Զիէի մօտ հիւպատոս նշանակելու մասին, ինչ որ Հայաստանի կառավարութեան իրաւասութիւնը կը մնար¹¹¹: Մանուկեան, յամենայնդէպս, Զիէի ափ մը հայութեան մօտ անպաշտօն ներկայացուցիչի դեր կը կատարէր, ինչպէս ցոյց կու տայ խումբ մը քաղդէացիներու խարդախ վարքագիծի առիթով իր առնչուիլը: Արդարեւ, 1920ի վերջերը, Կեղծ վկայագրով զինուած եւ ինքինը «Մայրագոյն Պատրիարք Հայ Եկեղեցւոյ» յորդորջող անձի մը առաջնորդութեամբ, այդ խմբակը հայ որբերուն նպաստելու երեւութական նպատակով բաւական դրամ շորթած է Զիէի մէջ: Ինչպէս կը գրէ Մարտիւի Արմենիայի Ռիօ տէ Ժանէյրոյի թղթակիցը, «ազգային արժանապատութեան նախանձախնդիր հայ մը, Ալեքսանդր Մանուկեան» եղելութիւնը կը հաղորդէ Պրազիլին, որ Պրազիլիոյ մօտ Զիէի դեսպան Միկէլ Քրուչակացի կը դիմէ եւ վերջինիս հեռագրային հրահանգներուն համաձայն քաղդէացիները կը ձերբակալուին¹¹²:

Յամենայնդէպս, Պրազիլ շարունակած է լայնցնել իր դիւանագիտական կապերը՝ ընդգրկելով նաև Պոլիվիոյ, Փերուի, Էքուատորի եւ Վենեզուելայի ներկայացուցիչները: Իր գլխաւոր թիրախը, սակայն, կը շարունակէր մնալ Պրազիլիան:

Պէտք է նկատի ունենալ, որ Պրազիլիոյ դիրքէն զատ՝ որպէս Արժանթինի կողքին Հարաւային Ամերիկայի ամէնէն կարեւոր երկիրը, այլ հանգամանք մը եւս դեր կը խսդար: Պրազիլիա Առաջին Աշխարհամարտին մասնակցած էր՝ Դաշնակիցներու կողքին, այսինքն՝ յաղթական պետութիւն մըն էր, եւ առաւել՝ Ազգերու Լիկայի Խորհուրդի անդամ: Ուստի այս երկրի խօսքը կշիռ ունէր մեծ պետութիւններու մօտ:

Այս միջոցին, Պրագիլի գլխաւոր կռուաններէն մէկը՝ Սան Փաւլովի ՀԲՄը քայլայուած վիճակ պարզած էր, որուն պատճառները մուլթ են. Վարդանան ենթադրած է, որ այս քայլայուածութիւնը ազգային գործունէութեան ծանրութեան կեղրոնը Ռիօ տէ ֆանէլրո փոխադրելու կամ Հայկական Կոմիտէին նախապատուութիւն տարու հետեւանք էր: 5 Սեպտեմբերին, 38 ազգայիններ հաւաքուեցան Ֆլորիանո Փէլութո փողոցի թիւ 12 հասցէով՝ ընդհանուր ժողով գումարելու, հաշիները քննելու եւ ՀԲՄը վերաշխուժացնելու համար: Այս նպատակը յաջողեցաւ եւ շրջանի մը համար՝ Միութիւնը վերակազմուեցաւ դարձեալ Նազգաշի նախագահութեամբ¹¹³: Նոյեմբեր 1920ին, Պրագիլ Նազգաշը պիտի առաջարկէր Ահարոննեանին՝ որպէս Սան Փաւլոյի մէջ հայկական հիւպատոսու¹¹⁴:

Նոյն միջոցին՝ Յոկտեմբերին, Պրագիլ փորթուկալերէն նամակ մը գրած է Նազգաշին՝ յայտնելով:-

«Թէեւ ասկէ առաջ ինծի տեղեկացուցած էին, բայց երէկ արդէն պաշտօնապէս հրաւիրուեցայ կառավարական պալատը. հոն ինծի պաշտօնապէս տեղեկացուցին, թէ Պրագիլը վերջնականապէս կը ճանչնար Հայկական Հանրապետութիւնը. ինձմէ Հայստանի Հանրապետութեան հասցէն ուղեցին, որուն Պրագիլական կառավարութիւնը անմիջապէս եւ պաշտօնապէս պիտի տեղեկացնէ: Հայկական կառավարութեան պաշտօնապէս տեղեկացնելէն վերջն է որ պիտի հրատարակուի կառավարական հրովարտակը, իսկ հրովարտակի հրատարակութեան նախօրեակին ինծի կրկին պաշտօնապէս լուր պիտի տան:

«(...) Ինծի տեղեկացուցին նաեւ, թէ զիս կ'ընդունին որպէս Հայստանի Հանրապետութեան ներկայացուցիչ կը պակսին միայն պաշտօնական ձեւակերպութիւններ, որ դառնամ դիւանագիտական ներկայացուցիչ:

«(...) Անհրաժեշտ է հանգանակութեան մը ձեռնարկել, կէսը՝ Հայստանի թշուառներուն եւ կէսը՝ օժանդակելու համար հայկական հրապատուարանի կահաւորման, որ պիտի հաստատուի Ռիօ տէ ֆանէլրոյի մէջ, Աւենիտա տօ Սուլ պողոտային վրայ: Ամբողջ հայ համայնքը պէտք է օժանդակէ անոր»¹¹⁵:

Նոյն թուականին Պրագիլ գրած է Ահարոննեանին թէ Պրագիլոյ արտաքին գործոց նախարարի օգնականը զինք կանչած էր ցոյց տալու Հայստանի անկախութիւնը ճանչնալու նախագահ Փեսօայի անձնական հրահանգները եւ ինսդրելու, որ հայկական կառավարութիւնը իր՝ Պրագիլի տիտղոսը փոխէր՝ զայն դարձնելով հաւատարմատար կամ լիազօր դեսպան: Մինչեւ նման փաստաթուղթի ստացումը, Պրագիլ չը կրնար պաշտօնապէս ճանչցուիլ կամ երկկողմանի պայմանագրութեան մէջ մտնել¹¹⁶: Բաւարար էր առժամաբար Ահարոննեանէն հեռա-

գիր մը: Թէեւ այս պատասխանը երկարաձգուեցաւ, ամիս մը ետք՝ 3 Նոյեմբերին, Հայաստանի Հանրապետութիւնը կը ճանչցուէր Պրազիլիոյ կողմէ: 7 Նոյեմբերի Dicario Officialի (պաշտօնական թերթ) մէջ նախագահական հետեւեալ հրովարտակը հրապարակուած է:-

«Պրազիլիոյ Միացեալ Նահանգներու Հանրապետութեան նախագահը»

«Կը յարտարարէ որ Հայաստանի Հանրապետութիւնը եւ իր այժմեան կառավարութիւնը ճանչցուած են՝ ընդունելով այդ ճանաչման բոլոր հետեւանքները:»

«Ռիօ տէ Ժանէյրո, 3 Նոյեմբեր 1920

«99րդ տարին Անկախութեան եւ 32րդ տարին Հանրապետութեան Պրազիլիոյ»¹¹⁷:

6 Նոյեմբերին, Պուենոս Այրէսի Հա Փրենսա օրաթերթը կը գրէր թէ Պրազիլիոյ «Գործադիր իշխանութիւնը Հայաստանի հանրապետութեան եւ ներկայ կառավարութեան կազմի ճանաչումի հրամանագիր մը հրապարակեց»¹¹⁸:

Պրազիլ առիթէն պիտի օգտուէր կրկին հետապնդելու Ուրուկուայի կողմէ Հայաստանի Հանրապետութեան ճանաչումը, ինչպէս ցոյց կու տայ դեսպան Պերնարտէսի 10 Նոյեմբեր 1920ի հետեւեալ ծածկադիր հեռագիրը:-

«Լ 2537 - Պրազիլիան ճանչցաւ Հայաստանի Հանրապետութիւնը: Անոր դիւանագիտական ներկայացուցիչը նամակով ինձմէ կը ինդրէ կառավարութեանս կրկնել ճանաչումի դիմումը»¹¹⁹:

ՈՒՐՈՒԿՈՒԱՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԻ ՀԱՐՑԸ

Արդարեւ, Ուրուկուայի կողմէ Հայաստանի Հանրապետութեան ճանաչումը մինչեւ այն ատեն տեղի ունեցած չէր, ինչ որ կը պարտադրէ թիւրիմացութիւն մը հարթել: Ըստ Արձրունիի, Յունուար 1920ի փաստական ճանաչումէն ետք, «36 պետութիւններ հաղորդեցին Հայաստանի անկախութեան պաշտօնական ճանաչումի մասին, որոնց շարքին՝ Արժանթին, Ուրուկուայ եւ Փերու»¹²⁰: Հեղինակին աղբիւրը մեզի յայտնի չէ: Միևս կողմէ, կը միշուի Նազարէթ Խուլմունեանը, որ իրրեւ թէ «1918ին ներկայացուցիչն էր Հայաստանի Հանրապետութեան» Ուրուկուայի մէջ¹²¹, սակայն մենք միայն գիտենք, որ Պրազիլ Նոյեմբեր 1920ին զայն առաջարկած է որպէս հիւպատոս, առանց որ այս եւ ուրիշ առաջարկներու շուրջ վերջնական որոշում մը տրուած ըլլայ:

Այս բոլորի դիմաց կարելի է վճռական համարել Յովհաննէսեանի տեղեկութիւնը, քանի ան Պրազիլի զեկոյցները իր աշքի առջեւ ունեցած է: Ամերիկահայ պատմարանը միայն Արժանթինը, Պրազիլը եւ Զիլէն

կը յիշէ որպէս Հայաստանի անկախութիւնը ճանչցողներ¹²³ եւ կը նշէ թէ, ոստ երեւոյթին, կարգը պիտի գար Փերուի եւ Փարակուայի¹²⁴:

Արծրունիի հաղորդումը թիւրիմացութիւն մըն է. Ուրուկուայի պաշտօնական արխիւներու թէ տեղեկատուներու մէջ ճանաչումի որեւէ փաստաթուղթ գտնուած չէ¹²⁵: Բայց ամբողջ 1920ի ընթացքին, Պրազիլ յամառօրէն հետապնդած է ինդիրը: Դիւնանական փաստաթուղթերը թոյլ կու տան վերականգնել այդ հոլովոյթը:

9 Փետրուար 1920ին, Պրազիլ դեսպան Պերնարտէսին գրած էր թէ Խաղաղութեան Վեհաժողովը փաստականօրէն ճանչցած էր Հայաստանի անկախութիւնը - «Ուրուկուայի Հանրապետութիւնը՝ Վեհաժողովի անդամ, հետեւարար ճանչցած է, ներյայտօրէն, հայ ժողովուրդի փաստական անկախութիւնը»:

Կու գամ ձեր կառավարութեան կողմէ այս ուղղութեամբ առանձին յայտարարութիւն մը ինդիրելու»:

Պաշտօնական յարաբերութիւններու եւ դիւնագիտական ու հիւպատոսական ներկայացուցչութենէ զատ, Պրազիլ միաժամանակ կը խոստանար առեւտրական արդիւնաւէտ փոխանակում մը՝ յանձն առնելով ամէն ինչ ընել «Ուրուկուայի Հանրապետութիւն ընտիր կենդանիներ եւ այլ երկրագործական նպաստներ ներմուծելու» եւ պատրաստակամութիւն կը յայտնէր առեւտուրի պայմանագիր մը կնքելու:

«Արտաքին գործոց նախարար Ռութինո Տոմինկէսին յղուած իր 11 Փետրուարի նամակով, դեսպան Պերնարտէս կը կցէր Պրազիլի փորթուկալերէն նամակի պատճէնը՝ դիտել տալով, որ «այս հաւատարմագիրերը միայն Պրազիլոյ կառավարութեան համար են, բայց Պրնէթիէն Պրազիլ ինծի յայտնեց թէ ինք նոյն լիազօրութիւններուն կը սպասէր ամբողջ Հարաւային Ամերիկայի համար եւ թէ այդ միջոցին, կ'ուգէ սկսիլ եւ յառաջ տանիլ իր գործերը»¹²⁶:

Ի պատասխան Պերնարտէսի այս նամակին եւ վերոբերեալ 6 Մայիսի հեռագրին, Ուրուկուայի արտաքին գործոց նոր նախարար Պուերօ՝ հաւանաբար Յունիսի սկիզբը հրահանգած է ուղարկել ծածկագիր հեռագիր մը, որուն ձեռագիր պատճէնը կ'ըսէ.-

«Նկատի ունենալով ձեր 42/920 նամակը եւ ձեռ Լ 2421 հեռագիրը, Ձերդ Գերազանցութեան կ'ըսեմ թէ բարեհաճիք յայտարարել պարոն էթիէն Պրազիլին թէ այս կառավարութիւնը աւելորդ կը նկատէ Հայաստանի Հանրապետութեան բացայալու ճանաչումը՝ դատելով որ բաւարար է ներյայտ ճանաչումը, զոր կատարուած է Խաղաղութեան Վեհաժողովին կողմէ, որուն մասնակցեցաւ Ուրուկուայ որպէս գործակից պետութիւն: Պարոն Պրազիլի հաւատարմագրերու ընդունումը պիտի նուիրագործէր այդ ճանաչումը, բայց պէտք է Ձերդ Գերազանցութեան յայտնեմ թէ հայկական կառավարութիւնը տակաւին յիշեալ

պարոնին համար սովորական վաւերացումը (placet) չէ խնդրած: Ուստի յարմար է, որ այդ ձեւակերպութիւնը լրացուի, ինչպէս միշտ եղած է բոլոր այլ օտար դիւնագէտներու պարագային: Զերդ Գերազանցութիւնը թող բարի ըլլայ մեզի ըսել թէ ո՞րն է պարոն Պրազիլի դիւնագիտական պաշտօնը, որովհետեւ ան դեռ յայտարարած չէ եթէ իր հաւատարմագրերը պետութեան ղեկավարի թէ արտաքին գործոց նախարարի համար են»¹²⁷:

Այս պահանջին որպէս անուղղակի պատասխան, Պրազիլ 12 Օգոստոսին փորթուկալերէն նամակ մը գրած է Պերնարտէսին՝ Ուրուկուայի կառավարութեան փոխանցելով Սեւրի դաշնագրով Հայաստանի հանրապետութեան իրաւական ճանաչման փաստը: Ի միջի այլոց, ան կը հաղորդէր:-

«Առիթէն կ'օգտուիմ ձեզի հաղորդելու համար երկու ուրիշ լուրեր.-

«ա) Հայկական Խորհրդարանը հաստատեց իմ նշանակումս եւ յանձնեց ինծի Հարաւային Ամերիկայի մէջ դիւնագիտական եւ հիպատոսական ներկայացուցչութիւնը կազմակերպելու բարձր առաքելութիւնը:

«բ) Պաշտօնական հեռագրով, կառավարութիւնս մերժեց բոլշեվիկներու կողմէ Հայաստան ենթադրեալ ներխուժումի մը պնդումները: Հայաստանը խորհրդային չէ եւ երբեք պիտի չըլլայ. ոռուսերը, իրենց կարգին, մինչեւ այսօր յարգած են մեր սահմանները:

«Հայաստանի միջազգային անշրջանցելի կացութեան ի տես, կը դատեմ, որ ձեր իմաստուն կառավարութիւնը պիտի չուշանայ ճանաչումի իր խօսքը տալու, զոր նոր կը խնդրեմ եւ կը յուսամ որպէս մեծ պատիւ մեր ազգին համար»¹²⁸:

Ուրուկուայեան արխիւները պահպանած են երկրի նախագահին ուղղուած Պրազիլի 26 Յունիս 1920 թուագրեալ Փրանսերէն ձեռագիր նամակը, ուր ան՝ վերյիշեցնելով Խաղաղութեան Վեհաժողովի կողմէ ճանաչումը, կը գրէր:-

«Ուրուկուայի կողմէ մեր հանրապետութեան ճանաչումը յատկապէս հաճելի կ'ըլլար մեզի համար, որովհետեւ, աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներու հետ յարաբերութեան մէջ մտնելու մեր ցանկութենէն անկախ, մենք՝ իրաւունքի եւ Արդարութեան իտէալով տոգորուած, մեր աչքերը մեծ համակրանքով կ'ուղղենք դէպի հարաւամերիկեան ազգութիւնները:

«Հայերը, որոնք Արեւելքի ամբողջ առեւտուրին կը տիրեն (Եգիպտոսէն մինչեւ Յունաստան), պիտի չուշանան ձեր գեղեցիկ երկրին հետ յարաբերութեան մէջ մտնելու: Ամէն պարագայի, հաւատարիմ ինչպէս որ են, յաւերժ երախտապարտ պիտի ըլլան»¹²⁹:

Նամակին կցուած է դեսպան Պերնարտէսի 31 Հոկտեմբեր 1920ի գրութիւնը, ուր ան կ'ըսէ թէ յիշեալ նամակը «Հայաստանի ներկայացուցիչը այս դեսպանութեան յանձնած էր երբ ես հոն [Մոնթեվիտէօ - Վ.Մ.] կը գտնուէի՝ խնդրելով որ անոր բարձր հասցէին ուղղուէր: Քանի որ մեր կառավարութիւնը դեռ չէ ճանցած Հայաստանի Հանրապետութիւնը, այդ նամակի նկատառումը տակաւին պատեհ կը դարձնէ (...»: Անբացատրելի կը մնայ, սակայն, թէ ինչպէս Յունիսին գրուած նամակը մինչեւ Հոկտեմբեր մնացած է առանց դրկուելու երբ, ինչպէս տեսանք, Պերնարտէս գէթ Օգոստոսին Պրազիլիա վերադարձած էր:

Դիմումին պատասխանը եղած է Պուերոյի անունով Պրազիլիոյ մօտ նոր դեսպան Տիոնիսիօ Ռամոս Մոնթերոսին գրուած 2 Դեկտեմբեր 1920ի նամակը:-

«Պատիւն ունիմ ստացումը յայտնելու 183/920 թուակիր նամակին, որով այդ դեսպանութիւնը Հայաստանի ներկայացուցիչին կողմէ հաղորդում մը կը յηէ Նորին Գերազանցութիւն Հանրապետութեան նախագահին եւ կը յայտնէ թէ մեր կառավարութեան կողմէ Հայաստանի Հանրապետութիւնը տակաւին ճանցուած ըլլարով, պատեհ է յիշեալ հաղորդումին քննարկումը, որուն համար հարկ եղած ատեաններուն կը ներկայացնեմ զայն:»

«Ի պատասխան, Զերդ Գերազանցութեան պէտք է յայտնեմ թէ պատեհ առկիթով պիտի հաղորդենք ինչ որ որոշուի առ այդ»¹³⁰:

Թուականը վճռորոշ էր: 2 Դեկտեմբերին Հայաստանի խորհրդայնացումը տեղի կ'ունենար, որուն լուրջ շուրջ շաբաթ մը ետք արդէն աշխարհին կը հաղորդուի: Ուստի, բնական է, որ Ուրուկուայի կողմէ անկախութեան ճանաչումը մնացած ըլլայ օդին մէջ՝ թուականի գործոնի հետեւանքով:

Պրազիլ՝ դիւանագիտական յամառ հետապնդումներու կողքին, յարաբերութիւն հաստատած պէտք է ըլլայ Ուրուկուայի ափ մը հայերուն հետ: 8 Յունիս 1920ին, ան Պուենոս Այրէսի Միջկուսակցական Մարմնին հրահանգած էր:- «Հաղորդակցութեան մէջ մտէք Մոնթէվիտէյի հայրենակիցներուն հետ եւ անոնց հասցէները դրկեցէք ինձ»¹³¹: Պրազիլ վստահաբար անձամբ եւս կապի մէջ մտած է անոնց հետ, թէեւ ասոր փաստական հիմքերը ցարդ յայտնի չեն¹³²: Արդարեւ, այս շրջանին, Հարաւային Ամերիկայի համայնքները նորանկախ Հայաստանի սատարելու նպատակով հանգանակութեան ձեռնարկած էին: Պրազիլի խօսքով, միայն Զիլէէն եւ Ուրուկուային մէկական հոգի մերժած էին մասնակցիլ¹³³:

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՆ ԵՒ ԱԶԳԵՐՈՒ ԼԻԿԱՅԻ ԱՐԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Պիտի չպակսէր յուզիչ, թէեւ անժուակիր պատգամ մը, որ 18 Նոյեմբերին ստացուած է Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան կողմէ: Ուրիշի հայերէն ձեռագիրով գրուած ու Պրազիլի կողմէ հայերէն ստորագրուած գրութիւն մըն է՝ «Մեծայարդ Տեարք Հայաստանի Խորհրդարանին» վերտառութեամբ: Գրութեան ներքեւ կայ ծովէ-ծով Հայաստանի անգլիատառ քարտէս մը՝ «Հայկական Հանրապետութիւն» հայերէն մակագրութեամբ: Պատգամի բովանդակութիւնը հետեւեալն է:-

«Հարաւային Ամերիկայի հայկական համայնքները սրտանց կ'ողջունեն:...

«Կ'ողջունեն Զե՞զ՝ որպէս առաջին անդամները ազգային խորհրդարանին, որոնք կը պաշտպանեն Ազատութիւնը Հայաստանին:...

«Ողջո՛յն, Պատի՛ւ եւ երախտագիտութիւն մեր քաջարի զինուորներուն: ...

«Ողջո՛յն, Պատի՛ւ եւ երախտագիտութիւն մեր դիւանագէտներուն եւ պաշտօնեաներուն, որոնք ստեղծեցին, ամուր հիմերու վրայ դոին մեր կառավարութիւն: ...

«Ողջո՛յն, Սիացեալ Հայաստանի ժողովուրդին: ...

«Մնկաչոք կ'արտասուենք, բոլոր մարտիրոսներու գերեզմանին առջեւ:...

«Տը էտիէն Պրազիլ

«Ներկայացուցիչ Հայկական Հանրապետութեան Հարաւային Ամերիկայի¹³⁴:

Անկարելի է իմանալ թէ ե՛րբ զրկուած է այս պատգամը, բայց կարելի է մտածել պատմութեան հեզնանքին մասին, երբ անկախութեան անկումէն շուրջ 15 օր առաջ գոտեպնդիչ ու միաժամանակ անիրական նման պատգամ կը հասնէր Երեւան, մինչ ամէնուրեք բարոյականում ու անզօրութիւն կը տիրէր: Ինչպէս կը գրէ Ցովհաննէսեան, «լաւատեսութեան այս թոփշները կը սանձուէին (...) աշխարհի վերապահութեամբ՝ յանձնառու եւ մասնակից դառնալու երկրի մը մէջ, որուն ապագան շատ աւելի պակաս յուսալից էր քան տոքթ. էթիէն Պրազիլի պէս նուիրեալ գաղափարապաշտներու ներշնչած տեսիլքները»¹³⁵:

Արդարեւ, արդէն 11 Օգոստոս 1920ին Պուենոս Այրէսի Հա Փրենսա օրաթերթի խմբագրականը Սեւրի դաշնագրի ստորագրութեան առիթով դէպքերու իրատես ու սթափ վերլուծում մը կը մատնէր իր եղրափակիչ պարբերութեամբ:-

«Աւելի քան տարիուկէս է, որ կոիւները վերջացան եւ աւելի քան տարի մը, որ գլխաւոր՝ Վերսայի դաշնագիրը ստորագրուեցաւ, բայց

խաղաղութիւնը տակաւին վերահաստատուած չէ. ո՛չ ալ պիտի ըլլայ, մինչեւ որ կացութիւնը չկանոնաւորուի Արեւելեան Եւրոպայի եւ Ասիոյ մէջ: Սեւրի դաշնագրի ստորագրութիւնը անտարակոյս կարեւոր քայլ մըն է դէպի աշխարհի խաղաղեցումը, բայց անոր ներգործութիւնը չատ աւելի արդիւնաւէտ եղած կ'ըլլար, եթէ փաստաթուղթին ներքեւ ստորագրած ըլլային ո՛չ թէ Պոլսոյ կառավարութեան ներկայացուցիչներ, որոնք նեղուցները խարսիած նաւերու հասողութեան տակն են, այլ Սուսթաֆա Քեմալի եւ թուրք ազգայնական շարժումը գլխաւորող այլ պետերու ներկայացուցիչները, քանի որ մինչեւ իսկ թրքական տիրապետութենէն խլուած ազգութիւնները իրենց բախտէն դժգոհ են: Միջագետքի ու Սուրբոյ մէջ խոռոշութիւնները կը շարունակուին, եւ տակաւին ճշդուած չեն Հայաստանի սահմանները: Եթէ աւելցնենք Կովկասի նորաստեղծ պետութիւններու՝ Վրաստանի եւ Ատրպէյնանի հանրապետութիւններու անորոշ վիճակը, Թուրքիոյ սահմանին վրայ, ուր զգալի է թուրք ազգայնականներու թէ ուսւ բոլեւիկներու ազդեցութիւնը, աչքի կը զարնէ, որ Սեւրի դաշնագրի ստորագրութիւնը՝ թէեւ առաջին կարգի պատմական արարք մը, չի բաւեր խաղաղութիւնը հաստատուն հիմերու վրայ զետեղելու»¹³⁶:

Թերթին վերլուծումը ճշգրիտ էր: Սեւրի դաշնագիրը թուղթի վրայ պիտի մնար, քանի որ «խաղաղութիւնը հաստատուն հիմերու վրայ զետեղելու» ուժի գործադրութեան կարիքը կար:

Դաշնագրի կապակցութեամբ հետաքրքրական է ուրիշ մանրամասնութիւն մը: ԱՄՆի մօտ Ուրուկուայի գեսպան Խ. Վարելա Ասեւետո իր արտաքին գործոց նախարարին յղած 24 Օգոստոս 1920ի նամակով կ'ըսէր թէ «Ուաշինգթոնի մօտ Public Ledgerի լաւատեղեակ թղթակիցը կը հրապարակէ հին Ծուսական կայսրութենէն անջաւած պետութիւններու չնորհուած ճանաչումները, մերթ de jure եւ մերթ de facto», եւ այդ շարքին մէջ կը գրէր. «"Republica Rusa de Armenia" [«Հայաստանի Ռուսական Հանրապետութիւն», որ "Republic of Russian Armenia"ի սխալ թարգմանութիւնն է] Դաշնակիցներու կողմէ "de facto" ընդունուած»¹³⁷: Յատկանշական է, որ Սեւրի դաշնագիրը ստորագրութենէն երկու շարաթ ետք «լաւատեղեակ թղթակից»ներու աչքին վրիպած է:

Պատմական դէպքերը յայտնի են: Սուսթաֆա Քեմալ՝ չեղեալ համարելով Սեւրի դաշնագիրը, Սեպտեմբերին պատերազմի ձեռնարկեց Հայաստանի դէմ: 30 Հոկտեմբերին՝ Կարսի անկումէն ետք, երկիրը պարտուած էր եւ նոր եղեռնի մը սպառնալիքը՝ դամոկիեան սուրի նման կախուած: Ճակատագրական թուական էր՝ բախտի բերումով, 22 Նոյեմբերը: Այդ օրը, երբ նախագահ Ուիլսոն՝ Սեւրի դաշնագրի կողմէ իրեն յանձնուած իրաւարարի դերով կը հրապարակէր Հայաս-

տանի սահմանները, վերջիններս միայն թուղթի վրայ գծուած էին: Նոյն օրը, Երեւանի մէջ, Համօ Օհանջանեանի Բիւրօ-կառավարութիւնը հրաժարական կը ներկայացնէր եւ Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ հազիւ մէկ շաբաթ տեսելու կոչուած նոր դահլիճ մը կը կազմուէր: Դարձեալ նոյն օրը, Ազգերու Լիկան յայտարարութիւն մը կը քուէարկէր՝ անդամ պետութիւններուն դիմելու, որպէսզի միջոց գտնուէր Հայաստան փրկելու համար իր սրտաճմլիկ կացութենէն¹³⁸:

15 Նոյեմբերին Ժընեւի մէջ սկսած էր արդէն Ազգերու Լիկայի առաջին համաժողովը, որուն օրակարգի գլխաւոր էր կէտերէն մէկը Հայաստանի հարցը պիտի ըլլար՝ թէ՛ երկրի վիճակը եւ թէ՛ վերջինիս Լիկայի անդամակցութիւնը: Մասնակիցներէն էին Արժանթինը եւ Պրագիան, որոնց պատուիրակութիւններուն մեկնումի մասին Պրազիլ զեկուցած էր Ահարոննեանին՝ անոնց Հայանպաստ կեցուածքի հաւաստումը¹³⁹:

20-22 Նոյեմբերի աղմկալից նիստերէն ետք, ուր պելճիքացի Լաֆոնթէն՝ զինեալ միջամտութեան կոչ ընելով, կը յայտարարէր թէ «մէկ միլիոն հայեր կը սպաննուին դաշնակիցներու ուազմանաւերու հասողութեան սահմանին մէջ»¹⁴⁰, Հա Փրենսայի եւրոպական թղթակից Ռամիրօ տէ Մաեզմու դիմուկ կերպով պիտի ամփոփէր տիրող մթնոլորտը... «Ազգերու Լիկայի համաժողովը չի կրնար փրկել Հայաստանը»¹⁴¹:

Իր կարգին, Զիէի պատուիրակութեան ղեկավար եւ համաժողովի փոխնախագահ Անթոնիօ Ունէուս կը նշէր Հարաւային Ամերիկայի կեցուածքը:-

«Զեմ կարծեր որ գործնական ըլլայ հարաւամերիկեան զօրքերու առաքումը եւրոպական տարածքներ, ըլլայ հանրաքուէի շրջաններու [Արթուանիա] կամ Հայաստանի մէջ հակերու:

«Հարաւային Ամերիկայի լաւագոյն եւ ամէնէն դրական օժանդակութիւնը պիտի ըլլար վարկերու տրամադրումը եւ հաւանաբար՝ իր նաւատորմիջներու համագործակցութիւնը»¹⁴²:

1 Դեկտեմբերին, Ուիլմըն՝ անձնական հանգամանքով, ինչպէս եւ Սպանիա ու Պրազիլիա, Կ'ընդունին Ազգերու Լիկայի 22 Նոյեմբերի դիմումը: Պրազիլիոյ արտաքին գործոց նախարար Ազեւետօ Մարքէս հեռագիր մը յղեց համաժողովին՝ յայտնելով թէ «այդ երկրը պատրաստ է անկախաբար կամ այլ ազգերու հետ միասնաբար գործելու՝ Հայաստանի չարչարանքներուն վերջ տալու համար»¹⁴³: Անտարակոյս, պրազիլիական միջամտութեան ետին պէտք է տեսնել Պրազիլի աշխատանքն ու անձնական կապերը երկրի նախագահին հետ, թէեւ այս մասին տակաւին փաստական տուեալներ չունինք:

Անգլիացի ներկայացուցիչ Պալֆուր յաջորդ օր տեսակցութեան մը ընթացքին պիտի յայտնէր. «Եթէ հինգ տարի առաջ մէկը թելադրած ըլլար Միացեալ Նահանգներու, Պրազիլիոյ եւ Սպանիոյ պէս երեք մեծ երկրներու համագործակցութիւնը՝ երեք ցամաքամասերու անունով՝ ի նպաստ Սեւ ծովու եզերքի մութ անվիւն մը գտնուող հայ ժողովուրդին, ան ո՛չ միայն երազատես պիտի յայտարարուէր, այլ երազատես մը եղած կ'ըլլար. (...) Ասիկա, սակայն, Հայաստանի ի նպաստ Լիկայի միակ գործը չէ, որովհետեւ Խորհուրդը իր իննամսեայ կեանքի ընթացքին արդէն սպառած էր լուծումի յանգելու բոլոր միջոցները՝ ուժով ըլլար թէ հոգատարութեամբ»¹⁴⁴:

Այս յայտարարութիւնները, ի հարկէ, պղատոնական էին: Ազգերու Լիկայի նախկին ընդհանուր ենթաքարտուղար կ. Ուտիթրոգ, միջազգային այս կազմակերպութեան պատմութեան նույիրուած իր գործին մէջ, կը գրէ:-

«Համաժողովի գործունէութիւնը Հայաստանի նկատմամբ իսկապէս աւելի սրտի, քան մտքի վերագրելի էր: Բայց անձնուրաց յուզումի մը Հասարակաց արտայայտութիւնը շատ բան ըրաւ արագացնելու անոր գիտակցութիւնը՝ իրրեւ սեփական կեանք ու միութիւն ունեցող մարմնի մը, եւ ոչ իրրեւ անջատ պետութիւններու պարզ համագումար մը»¹⁴⁵:

Միեւոյն պահուն քեմալական բնաջնջումի սպառնալիքէն խոյս տալու համար՝ Հայաստան կ'ընդունէր միակ այլընտրանքը՝ խորհրդայնացումը: Ուկիլընի միջնորդութիւնը զուտ անձնական բնոյթ ունէր՝ առանց ԱՄՆ ներքաշելու - այդ օրերուն, իր պաշտօնը լրացած էր արդէն - ինչ որ արդէն ցոյց կու տար Լիկայի անզօրութիւնը:

3 Դեկտեմբերին, մինչ Լիկայի Խորհուրդը եւ քարտուղար Տըրմոնտ շնորհակալութիւն կը յայտնէին Պրազիլիոյ՝ իր ազնիւ միջնորդութեան համար, կը յայտարարուէր թէ «Փերու հեռագիրով դիմած է Ազգերու Լիկայի համաժողովին՝ առաջարկելով գործակցիլ Հայաստանի առնչութեամբ միջամտութեան»¹⁴⁶: 4 Դեկտեմբերին, Պոլիվիա եւ Վենեզուելա իրենց Համակրանքը կը յայտնէին միջամտութեան գաղափարին, եւ ափսոսանքը՝ վերջինիս չկարենալ մասնակցելուն առթիւ-«յայտնեցին նաեւ թէ նախընտրելի կը համարէին, որ միայն մէկ ուժեղ ազգ գործէր»¹⁴⁷: Նոյն օրը, Ուրուկուայի արտաքին գործոց նախարար Պուերո կը հեռագրէր. «Ուրուկուայի կառավարութիւնը երջանիկ է իմանալով Միացեալ Նահանգներու, Սպանիոյ, Պրազիլիոյ պատասխանը բարոյական համատեղ գործունէութեան ի ինդիր՝ Հայաստանի անձկալից կացութեան վերջ տալու, [եւ] իր մաղթանքները կը յայտնէ ամբողջական յաջողութեան՝ խաղաղութեան վերականգնումի միջնորդութեան»¹⁴⁸:

Ի՞նչ եղած էր Արժանթինի դիրքը: Պեճիքայի պատուիրակ Լաֆոնթինի 20 Նոյեմբերի առաջարկին համաձայն, Հայաստանի ինդրով զբաղելու համար կազմուած էր վեցանդամ յանձնախումբ մը: Նախագահն էր Լաֆոնթին, փոխնախագահը՝ Վիվիանի (Ֆրանսա), անդամները՝ Նանսէն (Նորվեգիա), Սեսլ (Հայաստային Ավրիկէ), Վհուցէ (իտալիա) եւ Փուէյրետոն (Արժանթին):¹⁴⁹ Արժանթինի պատուիրակութեան անդամ Տանիէլ Անթքորից կը գրէ թէ իր ղեկավարը՝ արտաքին գործոց նախարար Փուէյրետոնը, «Ընդունեց այդ պաշտօնը՝ նկատի ունենալով Հայաստանի հանդէպ արժանթինցի ժողովուրդի մշտական համակրանքը. սակայն, Փուէյրետոն չկրցաւ իր մասնակցութիւնը բերել՝ արժանթինեան սրբագրութիւններու հարցին բերումով, ուր, ինչպէս յայտնի է, առաջին ու յատուկ որոշումի հարց դրուեցաւ»¹⁵⁰:

Արդարեւ, ի գործադրութիւն նախագահ Իրիկոթէնի յատուկ հրահանգներուն, 2 Դեկտեմբերին Փուէյրետոն ներկայացուց Ազգերու Լիկայի դաշնքի վերաքննութեան համար Արժանթինի անզիջում դիրքորոշումը, առաջարկելով չորս սրբագրութիւններ.-

ա) Բոլոր գերիշխան պետութիւններու անդամակցութիւն,

բ) Լիկայի Խորհուրդի ժողովրդավարական սկզբունքներով կազմութիւն,

գ) Միջազգային արդարութեան մնայուն ատեանի կազմութիւն,

դ) Քուէի իրաւունքով մասնակցելու իրաւասութիւն:

Այս առաջարկները շեշտակիօրէն կը հակադրուէին մեծ պետութիւններու դիրքորոշումին եւ ընկալուեցան իբրեւ Գերմանիոյ ի նպաստ կատարուած փորձ մը՝ մանաւանդ որ Առաջին Աշխարհամարտի ընթացքին Արժանթինի չէզոքութիւնը ոմանց կողմէ անարդարուէն նկատուած էր որպէս գերմանասիրական կեցուածք: Հարաւային Ամերիկայի պետութիւնները զօրավիդ չկանգնեցան Արժանթինին եւ առաջարկը 40 դէմ եւ 2 թեր (Արժանթին եւ Փարակուայ) քուէներով ջախջախիչ պարտութիւն կրեց: Հետեւաբար, 4 Դեկտեմբերին արժանթինեան պատուիրակութիւնը դուրս եկաւ համաժողովէն¹⁵¹:

Արժանթինի այս քայլը մեծ իրարանցում ու աղմուկ, թեր ու դէմ կարծիքներ յառաջ բերաւ համաժողովին, հանրութեան եւ մամուլին մէջ: Ճիշդ նոյն օրը, Դաշնակիցներու Խորհուրդի Լոնտոնի ժողովը (Անգլիա, Ֆրանսա եւ Իտալիա) առաջարկեց առկախել Ազգերու Լիկային Հայաստանի անդամակցութիւնը՝ պատճառաբանելով, որ «անոր օրինական գոյութիւնը կախում ունի Սեւրի դաշնագրէն, եւ քանի որ այս վերջինը տակաւին չէ վաւերացուած, Հայաստան օրինական կարգավիճակ չունի եւ ոչ ալ յատակ սահմաններ»¹⁵²: Այս յայտարարութիւնը մեծ տպաւորութիւն գործեց համաժողովին վրայ: Փշթի փարիզիէն օրաթերթի համաձայն, «Հայաստանի՝ Լիկային անդամակցութեան

Դաշնակիցներու վեթօն խոռվք պատճառեց Ժընեւի մէջ, բայց անմիջապէս մոռցուեցաւ Արժանթինի մեկնումով, որ շատ աւելի ծանր դէպէ մըն է»¹⁵³:

Հայաստանի անդամակցութեան հարցը պիտի վճռէր համաժողովի հինգերորդ յանձնախումբը, որուն կը նախագահէր Ունէուս (Գիլէ) եւ կը փոխնախագահէր Պլանքօ (Ուրուկուայ): Այս յանձնախումբը որոշեց ենթայանձնախումբը մը նշանակել՝ քննարկելու համար Լիթուանիոյ, էստոնիոյ, լեթոնիոյ (Լաթէիոյ), Վրաստանի եւ Հայաստանի իշխանիները¹⁵⁴: Այս ենթայանձնախումբին կ'անդամակցէին Ունէուս, Նանաչն, Եռնեսկու (Ռումանիա), Գանկ-Գու-Ֆու (Գինաստան), Սփալաքովիչ (Եռուկուալիա), Փալասիոս (Սպանիա) եւ Փոթիթէս (Յունաստան): 7 Դեկտեմբերին, ենթայանձնախումբը յանձնարարեց, որ հինգերուները չանդամակցէին Լիկային, բայց որ իրենց թոյլ տրուէր Լիկայի թեքնիք կազմակերպութեան աշխատանքներուն մասնակցիլ¹⁵⁵: Յանձնախումբը իւրացուց այս որոշումը 9 Դեկտեմբերին, սակայն, միայն Հայաստանի եւ Վրաստանի պարագաներուն համար¹⁵⁶:

Անթոքովէց ընդհանուր անդամակցութեան հարցի դիպուկ նկարագրութիւն մը ըրած է:-

«Նոր անդամներու ընդունումը Ժընեւի մէջ քննարկուեցաւ մեծագոյն կամայականութեամբ՝ անտես ընելով քաղաքավարութեան տարրական սկզբունքները: Պէտք էր տեսնել կարգ մը ազատ պետութիւններու ներկայացուցիչներու վազգօրուքը մէկ պատուիրակութենէն միւսը. կարծէք՝ թողութիւն խնդրելով Հերովդէսէն, Պիղատոսին երթային: Աներեւակայիլ էր, միւս կողմէ, որոշ քաղաքագէտներու այս կամ այն ժողովուրդի կեանքի իրաւունքը դատելու յաւակնութիւնը: Բարեբախտաբար, արժանթինեան պատուիրակութիւնը արդէն դուրս ելած էր, եւ համաժողովին անարդարօրէն մերժուած ազգերը մէկ առ մէկ որպէս անկախ պետութիւններ ճանցուեցան արժանթինցի ժողովուրդին կողմէ, այսպէս պատասխանելով, անգամ մը եւս, իր աւանդութիւններուն, որոնք զինք կը մղեն համակրանքով նայելու այլ ժողովուրդներու ազատութեան փափաքին»¹⁵⁷:

16 Դեկտեմբերին, տեղի կ'ունենար Հայաստանի ընդունումին համար համաժողովի քուէարկութիւնը: Այդ միջոցին, արդէն երկրի խորհրդայնացումը օրինականացած էր եւ, քանի որ Խորհրդային Ռուսաստանը դուրս կը մնար Լիկային, պատճառ չկար անոր ուղեծիրին մէջ գտնուող երկրի մը ընդունելու: Արդիւնքը սպասելի էր ուրեմն: 21 երկրի դէմ քուէարկեցին եւ վեցը՝ թեր (Քանատա, Զուկցերիա, Շուէտ, Փերու, Ուրուկուայ եւ Վենեզուելա): Մերժուեցաւ նաեւ Հայաստանի թեքնիք կազմակերպութիւններու անդամակցութիւնը՝ 21 դէմ, 8 թեր քուէններով (յիշեալները, առաւել՝ էլ Սալվատոր եւ Փորթուկալ): Լրագ-

ըական հաղորդումը կ'ըսէ-. «թէեւ Հայաստան շընդունուեցաւ որով-հետեւ իր կառավարութիւնը իր հողամասին վրայ իշխանութիւն չու-նի, այսուհանդերձ յոյս յայտնուեցաւ, որ վերջինս կարճ ժամանակէն պիտի ընդունուէր: Դիտել տրուեցաւ, որ Հայաստան խաղաղութեան դաշինքը ստորագրող պետութիւններու շարքին է, եւ կը մնայ տեսնել եթէ այդ դէպքին բերումով ինքնարերաբար Լիկայի անդամ չէ»:

Համաժողովը վաւերացուց քանատացի պատուիրակ Ռոուըլի ներկայացուցած բանաձեւը, որուն համաձայն «Լիկայի բոլոր անդամները կը յուսան, որ նախագահ Ուիլսըն, Պրազիլիոյ, Սպանիոյ եւ Ազգերու Լիկայի Խորհուրդի զօրավիգով, շատ շուտով հարկ եղած քայլերը պիտի առնէ Հայաստանի սահմանները ճշգելու, կառավարութիւն մը հաստատելու եւ բնակչութեան մնացորդը փրկելու, որպէսզի թոյլատ-ըուի անոր անմիջական մուտքը Ազգերու Լիկա»¹⁵⁸:

Այս բոլորը մաղթանքներու ծիրին մէջ պիտի մնային, ինչպէս եւ Ուիլսնի վերոյիշեալ միջնորդութիւնը, որուն մասին այլեւս չըուեցաւ: Կ'արժէ սակայն, պատմութեան այլ հեղնանքի մը տեղ տալու համար, արձանագրել վեցերու յանձնախումբի (որմէ Արժանթին դուրս եկած էր, ինչպէս ըսինք) 18 Դեկտեմբերի չնաշխարհիկ եզրակացութիւնը.- «(...) Կարիք չկայ զինուորական արշաւախումը մը դրկելու, որով-հետեւ Հայաստանի ունեցած ուժերը գերակշիռ են Մոլովաֆա Քեմալի ունեցածներէն: Զեկուցումը կը յայտնէ թէ միայն պէտք է դրկել զէնք, փամփուշտ եւ ռազմամթերք»¹⁵⁹: Անկախ Հայաստանի «գերա-կշիռ ուժերը» շատոնց գոյութիւն չունէին:

Խորհրդայնացումէն աւելի քան ամիս մը ետք՝ 8 Յունուար 1921ին, Ռիո տէ ժանէցրոյէն թղթակցութիւն մը Սարսէյի Արմենիային կը հա-ղորդէր թէ սկսած էին լուրեր գալու այդ մասին եւ թէ պրազիլիական մամուլը գրեթէ լուռ կը մնար՝ սպասելով հետեւանքներուն եւ միայն ցաւակցելով հայութեան: Այս միջոցին, Խորհրդային Հայաստանի Յեղ-կոմինախագահ Սարգիս կասեանի ստորագրութեամբ հեռագիր դրկ-ւած էր Պրազիլին՝ «Հրաւիրելով զինք իր պաշտօնէն հրաժարելու: Հե-ռագրին ոճէն այնպէս հասկցուած է թէ հրամանը Մոսկուային կու դար»¹⁶⁰: Հեռագրին բովանդակութեան մասին տեղեակ պահելէ ետք պրազիլիական կառավարութիւնը, Պրազիլ հետեւեալ պատասխանը հեռագրած է.-

«Նախագահ Լէնինին, Մոսկուա.

«Կը սպասեմ ինքնակոչ խորհրդային կառավարութեան ներկայացուցին որ պիտի հրաւիրուի եղեռնական դատարանին առջել՝ իր պաշտօնագիրները հանդիսաւորապէս ոստիկանութեան յանձնուելի յետոյ:

«Էդիէն Պրազիլ

«Միակ օրինաւոր ներկայացուցիչ

«Հայստանի

«Հարաւային» Ամերիկայի մէջ»¹⁶¹:

1920ականներու ընթացքին, Պրազիլիոյ կառավարութիւնը չճանչցաւ Խորհրդային Միութիւնը՝ թշնամական դիրք պահպանելով անոր նկատմամբ¹⁶²: 1921ին, Արմենիայի Թղթակիցը կը գրէր թէ «մինչեւ իսկ կ'ըսուի որ եթէ հայ մը իրեւ սովորական կառավարութեան ներկայացուցիչ գայ այստեղ, ձերքակալուելով պիտի բանտարկուի. սովիետի անունը արդէն գէշ կը հնչէ այստեղ»¹⁶³:

Ցայտնի չէ մինչեւ ե՛րք Պրազիլ շարունակեց դիւանագիտական աշխատանքներ կատարել Պրազիլիոյ մէջ¹⁶⁴: Բայց պատմութեան անիւր արդէն դարձած էր այլ ուղղութեամբ: Այսուհետեւ հայ գործիչը քաշւեցաւ հայ կեանքէն ու մահացաւ 34 տարի ետք անյալութեան մէջ՝ իր հետ տանելով յոյսի եւ հիասթափութեան շրջանի մը յուշերը:

ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

¹ «Տօքթ. Էթիէն Պրազիլ, դիւանագիտական ներկայացուցիչ Հ.Հ.Ի ի Ռիօ-տը-Եանէ-ոս, Թէոդիկ, Ամէնուն Տարեցույցը, ԺԵ. տարի, Կ. Պոլիս, 1921, էջ 141. "Representantes diplomáticos de la República de Armenia", Armenia (Buenos Aires), 28 de mayo de 1969, էջ 4:

² Նկատի ունենալով Էթիէն Պրազիլի մականունին ձեւը (Etienne Brasil) եւ հնարաւոր շփոթը Brasil երկանունին հետ, երկրանունը տառադածած ենք Պրազիլիա, շեղեղով ընդհանրապէս մեր գործածած ճիշդ՝ Պրազիլ ձեւէն: Պրազիլիս ձեւը, որ իր հետեւրդները ունի արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մէջ, չէ հիմնաւորւած երկրին անունով: Ի դէպ, ներկայ մայրաքաղաքին անունը Պրազիլիա (Brasília): Այս կիրարկումին հետեւանքով, բացառաբար օգտագործած ենք պրազիլական եւ պրազիլհայաց ձեւերը, գոյսանակ աւելի ճշգրիտ՝ պրազիլական եւ պրազիլհայաց ձեւերուն:

³ Հայրենի դիւաններու որոշ տուեալներ (տե՛ս ծանօթ. 12 եւ 38), ինչպէս եւ Մարսէլի Արմենիա պարբերաթերթի ու Սոսկուայի Արմենիանի վնասնիկ (Հայկական բանբեր) ուռւալեղու շաբաթթերթի տուեալները մեր տարամադրութեան տակ գրած է բանասէր Արծուի Բախչինեանը, իսկ Ուրուկուայի դիւաններու վաւերացիրերը կը պարտինք պատմաբան Դանիէլ Գարամանուկեանի սիրայօժար աջակցութեան: Երկուքն ալ կը յայտնենք մեր շնորհակարութիւնը:

⁴ Richard Hovannisian, *The Republic of Armenia*, vol. III: From London to Sevres, February-August 1920 (Berkeley-London, 1996), էջ 430-433.

⁵ Ս. Կոան, «Պատմական վաւերագրեր», Արմենիա (Պուենոս Այրէս), 17 Յունուար 1955, էջ 2: Այդ նամակները լրուած են Պուենոս Այրէսի Միջկուսակցական Մարմնին ու արտագրուած՝ անոր նախագահ Ստեփան Շիվրտըմեանի (Հնակեան) մօտ եղած ընագիրերէն: Դժբախտաբար, հրատարակիչը չըսեր թէ ո՛ր լեզուով գրուած էին անոնք:

⁶ Narciso Binayan Carmona, *Entre el pasado y el presente: los armenios en la Argentina* (Buenos Aires, 1996), էջ 96:

- ⁷ Հստ Շխըրտըմեանի (Ա. Կռան, «Պատմական վաւերագրեր», էջ 2), Պրազիլ դաշնակցական եղած է: Տեղեկութիւնը խիստ կասկածելի կը թուի եւ զայն հաստատող ուրեւէ տուեալ չկար:
- ⁸ Hovannesian, էջ 430:
- ⁹ Binayan, *Entre el pasado*, էջ 135:
- ¹⁰ «Հայերը Պրազիլ մէջ», Գոշճակ, 15 Սեպտեմբեր 1917, էջ 1123: Այս յօդուածը նոյնպէս թարգմանուած է ոռուերէնի (Արմեանսկի վեստնիկ, թիւ 41-42, 1917, էջ 21):
- ¹¹ Hovannesian, էջ 430:
- ¹² Հայաստանի Հանրապետութեան Պատմութեան Պետական Կենտրոնական Արխիվ (այսուհետեւ՝ ՀՀ ՊՊԿԱ), Փոնտ 448, ցուցակ 1, գործ 58:
- ¹³ Կռան, Արմենիա 18 եւ 19 Յունուար 1955, էջ 2:
- ¹⁴ «Հայերը Պրազիլ մէջ», էջ 1123:
- ¹⁵ Եղնիկ ՔՆՀ, Վարդանեան, Պրազիլից հայ համայնքը, Պուենոս Այրէս, 1948, էջ 65: Մոնթելիտէոյի էլ Տիա օրաթերթը լիշած է այս գիրքին ստացումը. տես՝ “Bibliográficas”, *EI Día*, 13 de marzo de 1918, էջ 5:
- ¹⁶ «Հայերը Պրազիլ մէջ», էջ 1123:
- ¹⁷ Վարդան Մատթէոսեան, «Նորայայտ տպագրիներ ու անտիպներ Հարաւային Ամերիկայի մէջ», Յառաջ, 29 Նոյեմբեր 1995, էջ 2:
- ¹⁸ «Հայերը Պրազիլ մէջ», էջ 1123:
- ¹⁹ Hovannesian, էջ 433:
- ²⁰ Գիւտ Միիթարեան, Պրազիլահայ համայնքը, Փարիզ, 1938, էջ 11-12. Վարդանեան, էջ 53-54. Աշուու Արծրունի, Տարեցոյց Հարաւ. Ամերիկահայոց, Պուենոս Այրէս, 1943, էջ 336:
- ²¹ Վարդանեան, էջ 58:
- ²² «Հայերը Պրազիլ մէջ», էջ 1123:
- ²³ ՀՀ ՊՊԿԱ, Փոնտ 448, ցուցակ 1, գործ 58:
- ²⁴ Միիթարեան, էջ 12 (արբագրած ենք բնագրի գրիպակները եւ վերստին թարգմանած). Վարդանեան (էջ 55)՝ միայն տուած է հայերէն թարգմանութիւնը, արդ ալ անձշդութիւններով:
- ²⁵ "Las aspiraciones armenias", *La Razón* (Buenos Aires), 23 de diciembre de 1918, էջ 1:
- ²⁶ Միիթարեան, էջ 12-14 (Կատարած ենք լեզուական մանր ճշդումներ): Լման թարգմանութիւնը տուած է Վարդանեան (էջ 56-57), որ գրեթէ բառացիօրէն կը հետեւի Միիթարեանի:
- ²⁷ Միիթարեան, էջ 14:
- ²⁸ ՀՀ ՊՊԿԱ, Փոնտ 448, ցուցակ 1, գործ 58:
- ²⁹ Միիթարեան, էջ 14. Վարդանեան, էջ 57. Արծրունի, էջ 337:
- ³⁰ Վարդանեան, էջ 57:
- ³¹ Նոյն, էջ 58:
- ³² Hovannesian, էջ 431:
- ³³ *Ibid.*:
- ³⁴ Վարդանեան, էջ 58-59:
- ³⁵ Hovannesian, էջ 431:
- ³⁶ ՀՀ ՊՊԿԱ, Փոնտ 199, ցուցակ 1, գործ 198, Ա. մաս:
- ³⁷ Բ. Նահատակեան, «Փաստաթղթեր Հայաստանի Հանրապետութեան պատմութեան մասին», Հրաքը հասարակական գիտութիւնների, թիւ 4 (580), Յուլիս-Օգոստոս 1991, էջ 160-161:

- ³⁸ Archivo General de la Nación del Uruguay (*այսուհետեւ՝ AGN*), Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 416, “República de Armenia. Representación en el Uruguay”;
- ³⁹ Վարդանեան, էջ 88:
- ⁴⁰ Binayan, *Entre el pasado*, էջ 67; Beatriz Diniz, “A presença do arménio no Brasil”, Հարաւամերիկան Գաղութներու Ուսումնասիրութեան Բ. Գիտաժողով, Քորտուպա (Արժանթին), 27-29 Սեպտեմբեր 1991, էջ 2 (անտիպ):
- ⁴¹ Hovannisian, էջ 430-431:
- ⁴² Նոյն, էջ 432-433:
- ⁴³ ՀՀ ՊՊԿ, Փոնտ 200, ցուցակ 1, գործ 507:
- ⁴⁴ Նոյն:
- ⁴⁵ Այս եւ յաջորդ ենթագլուխին համար նախապէս (տե՛ս Վարդան Մատթէսոսեան, «Պուենոս Ալտէսի Հայ Ազգային Միութիւնը (1918-1920)», Հայկագիւն Հայագիտական Հանդէս, ԺԼ. Հասոր, 1998, էջ 142-151) չկարենալով արժանթինեան մամուլին դիմել, օգտագործած էինք անստորագիր յօղուածի մը արտատպումները (“Firme apoyo de la República Argentina a la independencia de Armenia”, *Armenia*, 24 de mayo de 1983, էջ 5), որնք դժբախտաբար բազմաթիւ սխալ թուագրումներ ու բացթողումներ ունեին: Այս բոլորը այժմ ճշգրտած ենք՝ դիմելէ ետք արժանթինեան մամուլին հաւաքածոներուն:
- ⁴⁶ “La República Armenia. Solicitud de su reconocimiento”, *La Nación* (Buenos Aires), 27 de abril de 1920, էջ 4 (Պրազիլի մականունը ամէնուրեք գրուած է Բրազիլ: Այս թուականը առաջ գրած էինք 28 Ապրիլ: (տե՛ս՝ ծանօթ. 45):
- ⁴⁷ Կուն, Արմենիա, 17 Յունուար 1955, էջ 2:
- ⁴⁸ “Actos del Poder Ejecutivo”, *Boletín Oficial de la República Argentina* (Buenos Aires), 25 de junio de 1920, էջ 622:
- ⁴⁹ ՏԵ՛Ս Նաեւ՝ *Circular Informativa Mensual del Ministerio de Relaciones Exteriores* (Buenos Aires), junio de 1920, էջ 380:
- ⁵⁰ “República de Armenia. El gobierno argentino la reconoce”, *La Epoca*, 2 de mayo de 1920, էջ 1:
- ⁵¹ Hovannisian, էջ 432:
- ⁵² “La República de Armenia”, *La Prensa*, 3 de mayo de 1920, էջ 9: Նախապէս գրած է-ինք 2 Մայիս: Բնագրին մէջ կը պակսէին «եւ գերիշխանութիւնը» եւ «երէկ» բառերը. (տե՛ս՝ ծանօթ. 45):
- ⁵³ “Reconocimiento de la república de Armenia”, *La Nación*, 3 de mayo de 1920, էջ 4:
- ⁵⁴ Hovannisian, էջ 432:
- ⁵⁵ Կուն, Արմենիա, 17 Յունուար 1955, էջ 2: Նամակը առանց թուականի հրապարակւած է, իսկ առաջին տողին մէջ՝ գրաշարական վրիպակով մը, գրուած է «Զեղ 23 թուակիր նամակը...»: Ի դէպ, 8 Յունիսին, Պրազիլ Միկուսակցական յանձնախումբին գրած է. «Խնդրեմ բարեհաճիք Մայիս 2-ի Տիարի Օքիսիադին երկու պրակ դրկել, որուն մէջ Արժանթինի կառավարութիւնը կը ճանչնայ մեր կառավարութիւնը» (Կուն, Արմենիա, 18 Յունուար 1955, էջ 2):
- ⁵⁶ “Ecos del reconocimiento de la República de Armenia. Telegramas de gratitud al presidente”, *La Epoca* (Buenos Aires), 3 de mayo de 1920, էջ 2:
- ⁵⁷ “La apertura del período legislativo. Mensaje del Presidente de la República al Congreso Nacional”, *La Epoca*, 14 de mayo de 1920, էջ 1.

- ⁶⁸ "Reconocimiento de la República de Georgia, como Estado independiente, por el gobierno argentino", *Circular Informativa Mensual del Ministerio de Relaciones Exteriores y Culto*, septiembre de 1919, § 444-455.
- ⁶⁹ Van Der Karr, *La Primera Guerra Mundial y la política económica argentina* (Buenos Aires, 1974), § 162: Անգլիական բանակիրը 1917 ին ներկայացուած անտիպ աւարտածառ մինչև (Jane Van Der Karr Basile, *World War I as a Turning Point in Argentine History*, unpublished Ph.D. thesis, New York University, 1972), որուն մասին միայն ժամանագրական տեղեկութիւնը կրցած ենք քաղել:
- ⁷⁰ Binayan, *Entre el pasado*, § 135.
- ⁷¹ Hovannisian, § 432-433.
- ⁷² "El ministro de Relaciones Exteriores de la Argentina", *La Prensa*, 9 de noviembre de 1920, § 8.
- ⁷³ Hovannisian, § 433: Այս մասին եւս յաւելեալ տեղեկութիւն չկար:
- ⁷⁴ Lucio M. Moreno Quintana, *La diplomacia de Yrigoyen. Relación técnica, objetiva y documentada de la política internacional argentina durante el período de gobierno 1916-1922* (La Plata, 1928), § 83.
- ⁷⁵ "Por la causa de Armenia", *La Prensa*, 13 de mayo de 1920, § 7: ՏԵ՛Ս ՆԱԽԵ՛Ն՝ 'El mandato sobre Armenia', *La Prensa*, 11 de mayo de 1920, § 9, ուր լուրը տրուած է առանց Փերքսի անունի լիշտասկութիւն («Հաւասար» հաղորդումն էր): Ցաւօք, Փերքսի ինքնութիւնն մասին որեւէ յաւելեալ տեղեկութիւնն չենք հանդիպած:
- ⁷⁶ "Estados Unidos y el mandato en Armenia", *La Prensa*, 30 de mayo de 1920, § 10.
- ⁷⁷ Van Der Karr, § 183.
- ⁷⁸ Daniel Antokoletz, *La Liga de las Naciones y la primera Asamblea de Ginebra* (Buenos Aires, 1921), § 48.
- ⁷⁹ María Monserrat Llairó y Raimundo Siepe, *Argentina en Europa. Yrigoyen y la Sociedad de las Naciones (1918-1920)* (Buenos Aires, 1997), § 62-66.
- ⁸⁰ Moreno Quintana, § 242.
- ⁸¹ "El país del espanto", *El Día*, 2 de junio de 1919, § 1.
- ⁸² "El mandato sobre Armenia. Pedido de Wilson rechazado por la Comisión del Senado", *La Prensa*, 28 de mayo de 1920, § 8.
- ⁸³ "El mandato sobre Armenia", *La Prensa*, 5 de mayo de 1920, § 8.
- ⁸⁴ Antokoletz, § 77.
- ⁸⁵ Van Der Karr, § 184.
- ⁸⁶ Armando Alonso Piñeiro, *La historia argentina que muchos argentinos no conocen*, (Buenos Aires, 1976), § 319: 1916-1922ին, յանձին իրմիկութէնի, 1890ին հիմնուած Արմատական Քաղաքացիական Միութիւնը (Unión Cívica Radical), Արժանթինի մէջ կայացած առաջին գաղտնի քուէարկութիւնն չնորհի կառավարութիւն գլուխը կը հասնէր՝ շուրջ կէս դարու պահպանողական իշխանութենէն ետք:
- ⁸⁷ "Carta de la Unión Nacional Armenia de Buenos Aires al Presidente de la Nación, Dr. Hipólito Yrigoyen, expresándole su agradecimiento por haber reconocido a la República de Armenia como un Estado libre e independiente", *Circular Informativa Mensual del Ministerio de Relaciones Exteriores y Culto*, junio de 1920, 381: ՏԵ՛Ս ՆԱԽԵ՛Ն՝ "Nueva República de Armenia", *La Prensa*, 21 de mayo de 1920, § 9, ուր միւսած է Հայ Ազգային Միութիւնն ընդհանուր ժողովի այս որոշումը:
- ⁸⁸ "El reconocimiento de la república de Armenia. Telegramas al presidente Yrigoyen", *La Epoca*, 15 de mayo de 1920, § 1.
- ⁸⁹ Կռան, Արմենիա, 17 Յունուար 1955, § 2:

- ⁸⁰ "Independencia de Armenia", *La Prensa*, 15 de mayo de 1920, § 10.
- ⁸¹ "Ministro argentino en el Brasil", *La Prensa*, 1 de junio de 1920, § 11.
- ⁸² Ի. Ա. [Ի. Արսլան], «Թէ ինչպէ՞ս ծնունդ առաւ Հ.Ա.Ե. Հոգաբարձութիւնը», Հայ Կեդրոն, Ապրիլ 1942, § 56. Հմմտ.՝ Արծրունի, § 21.
- ⁸³ Կուն, Արմենիա, 18 Յունուար 1955, § 2: Այս նամակը թուազրուած է 8 Յուլիս 1920, սակայն դժուար թէ նման թելաղրանք կատարուած ըլլայ արժանիթինցի դիւնանգէտի մեկնուամէն 45 օր ետք թուազրումը կը համարինք տպազրական վրիպակ ու զայն կը սրբազրենք որպէս 8 Յունիս: Նամակի այս թուազրումը բնական է Պրազիլի պէս ուժական եւ արագաշարժ անձնաւորութեան մը պարագախն:
- ⁸⁴ "La República Armenia. Solicitud...", *La Nación*, 27 de abril de 1920, § 4.
- ⁸⁵ Նոյն:
- ⁸⁶ Միիթարեան, § 14-15.
- ⁸⁷ Հարդանեան, § 88:
- ⁸⁸ Hovannisian, § 432.
- ⁸⁹ Կուն, Արմենիա, 17 Յունուար 1955, § 2:
- ⁹⁰ «Պուենոս Արէսի Հայ համայնքը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը», Արմենիա (Պուենոս Արէս), 30 Յունուար 1970, § 1:
- ⁹¹ Կուն, Արմենիա, 17 Յունուար 1955, § 2:
- ⁹² Արսլան, § 56: Հմմտ.՝ Արծրունի, § 211. Binayan, *Entre el pasado*, § 971, Carlos Hassassian, "Los primeros años del Tashnagtutun en Sudamerica", Արմենիա, բացառիկ թիւ, Նոյեմբեր 1990, § 12:
- ⁹³ "Aniversario de la República de Armenia", *La Razón*, 27 de mayo de 1920, § 5: Այդ սրահը կը պատկանէր խոպական համայնքին:
- ⁹⁴ Արսլան, § 56 (Հմմտ.՝ Արծրունի, § 21): Ըստ Սարգսի Թոփչեանի («Ընկ. Յարութիւն Թահթաճեանի կեանքն ու գործունէութիւնը [Զ.]», Արմենիա, 24 Յունիս 1934, § 2), որ ձեռնարկին վայրը սխալմամբ կը նշէ որպէս "Casa Suiza" (զուիցերիական համայնքի սրահ), հանդանակուած է 10.000 ֆեսո, որ կէս առ կէս ուղարկուած է Ահարոնեանին եւ Տամատեանին. Վերջինիս որկուած գումարը իրը թէ ուրիշ մէկը իր անունով սուցած է ու յափշտակած: Այս կէտը կարիք ունի ստուգումի (Թոփչեան ականատես չէ դէպեքտուն):
- ⁹⁵ "Aniversario de Armenia", *La Prensa*, 28 de mayo de 1920, § 13:
- ⁹⁶ "Fiesta patriótica de la colectividad armenia", *La Razón*, 28 de mayo de 1920, § 6: Նախազս այս թերթին թուականը գրած էինք 1 Յունիս. (անո՞ ծանօթ. 45):
- ⁹⁷ Binayan, *Entre el pasado*, § 97, որմէ կու գայ 29 Մայիսի թուազրումը: Իր աղքաղը եղած է Հեռագրին Հայերէն թարգմանութիւնը, զոր ըստ իր սուած բանաւոր հաղորդումին, վերստին սպաներէնի թարգմանած էր իր տեղեկաբերներէն մէկը՝ 1974ին (Հմմտ.՝ Narciso Binayan, *La colectividad armenia en la Argentina*, [Buenos Aires, 1974], § 33): Առկայ աղքաղը ներուն մէջ Հայերէն թարգմանութիւնը չինք գտած: Հետեւաբար, մերը երկրորդ թարգմանութիւն մըն է: Մեր կողմէ 8 Յունիս թուազրուած նամակին մէջ, Պրազիլ արձագանգած է այս Հեռագրին, գրելով՝ «Շնորհակալ եմ ձեր Հեռագրին Համար. տեղեկագրեցի զայն Հայի կառավարութեան» (Կուն, Արմենիա, 18 Յունուար 1955, § 2):
- ⁹⁸ Մատթէոսեան, «Պուենոս Արէսի Հայ Ազգային Միութիւնը...», § 143: Աւելցնենք, թէ 30 Մայիսին, Պուենոս Արէսի մօտ Քիլմէս քաղաքին մէջ, տեղւոյն Հայ Ազգային Միութիւնը ձեռնարկ մը սարքած էր շրջանի Հայերուն Համար, Հայերէն ու սպաներէն բանախօսութիւններով, իսկ երեկոյեան՝ «Ճենովա» պանդոկին մէջ, Մե-

- ութիւնը կազմակերպած էր ճաշկերովթ մը (տե՛ս՝ “Aniversario de la República Armenia. Su celebración en Quilmes”, *La Prensa*, 31 de mayo de 1920, էջ 11).
- ⁹⁹ Կոան, Արմենիա, 18 Յունուար 1955, էջ 2.
- ¹⁰⁰ Նոյն, 19 Յունուար 1955, էջ 2:
- ¹⁰¹ Մատթէոսեան, «Պուենո Արէսի Հայ Ազգային Միութիւնը...», էջ 1:
- ¹⁰² Արսան, Մայիս 1942, էջ 74:
- ¹⁰³ Կոան, Արմենիա, 18 Յունուար 1955, էջ 2:
- ¹⁰⁴ Նոյն, 19 Յունուար 1955, էջ 2:
- ¹⁰⁵ Hovannisian, էջ 433:
- ¹⁰⁶ Թոփչեան, էջ 2: Հմմտ.՝ Binayan, *Entre el pasado*, էջ 97.
- ¹⁰⁷ Hovannisian, էջ 432:
- ¹⁰⁸ Այս ծածկագիր հեռագրին տակ Պուերտօ 29 Մալիսին մակարած է. «Նկատի ունենալ»: Պրագիի հաւատարմագրի օրինակը չկայ թղթապանակին մէջ. տե՛ս՝ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 416, “Republique de Armenia. Representación en el Uruguay”:
- ¹⁰⁹ “Reconocimiento de Armenia”, *La Nación*, 8 de agosto de 1920, էջ 3: 15 Օգոստոս թղթագրումը (Hovannisian, էջ 433) սխալ կ'երեւի: Զիլէի ամերիկեան դեսպանատունը ճանաչումը թուագրած է և նոյեմբեր (idem.):
- ¹¹⁰ Արծունի, էջ 345:
- ¹¹¹ Hovannisian, էջ 433-434:
- ¹¹² «Հայերը Հարաւային Ամերիկայի մէջ», Արմէնիա (*Մարտէյլ*), 23 Փետրուար 1921, էջ 3:
- ¹¹³ Վարդանեան, էջ 66-67:
- ¹¹⁴ Hovannisian, էջ 433: Ռիոյի մէջ, Նուպար Օհանեան պիտի ըլլար հիւպատոս, Տիգրան Աստուր դեսպանատան քարտուղար եւ Յակոբ Աճեմեան՝ թարգմանիչ, տե՛ս նոյն՝ էջ 433-34:
- ¹¹⁵ Վարդանեան, էջ 67:
- ¹¹⁶ Hovannisian, էջ 433:
- ¹¹⁷ «Հայերը Հարաւային...», էջ 2: Լեզուական թեթեւ հպումներ կատարած ենք թարգմանութեան մէջ:
- ¹¹⁸ “Brasil. Otros asuntos”, *La Prensa*, 6 de noviembre de 1920, էջ 10: ՏԵ՛Ս Նաեւ “El reconocimiento de Armenia”, *La Nación*, 6 de noviembre de 1920, էջ 3: Յովհաննէսեան որպէս անկախութեան թուական կու տայ 5 նոյեմբերը, նշերով հանդերձ, թէ Ռիո տէ ժանէցոյի մօտ բրիտանական դեսպանատունը հաղորդած է 3 նոյեմբեր թուականը: (Hovannisian, էջ 433):
- ¹¹⁹ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 416, “Republique de Armenia. Representación en el Uruguay”:
- ¹²⁰ Ashot Artzruní, *Historia del pueblo armenio* (Buenos Aires, 1971), էջ 408:
- ¹²¹ Արսէն Կիոսկը, Պատմութիւն Մ. Դ. Հնչակեան կուսակցութեան (1887-1963), Բ. Հատոր, Պէտութ, 1963, էջ 249:
- ¹²² Hovannisian, էջ 433:
- ¹²³ *Idem.* “The Republic of Armenia”, in Richard Hovannisian (ed.), *The Armenian People from Ancient to Modern Times*, vol. II, (New York, 1997), էջ 333:
- ¹²⁴ Hovannisian, էջ 433:
- ¹²⁵ Alberto Douredjian y Daniel Karamanoukian, *La inmigración armenia en el Uruguay*, tomo I (Montevideo, 1993), էջ 55.

¹²⁸ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 416, "República de Armenia. Representación en el Uruguay".

¹²⁷ Նոյն:

¹²⁸ Նոյն: Նամակին կից՝ գեսպան Պերնարտէսի 28 Օգոստոսի թուակիրին տակ, 11 Սեպտեմբերին Պուերո մակագրած է՝ «Հսել թէ, պատեհ առիթով, պիտի հաղորդուի ինչ որ որոշուի այս կէտին շուրջ»: Երեք օր ետք, Պուերոյի ենթաքարտուղարը այս իմաստով ցուցունք տուած է Պերնարտէսին:

¹²⁹ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 416, "República de Armenia. Representación en el Uruguay".

¹³⁰ Ministerio de Relaciones Exteriores de la Republica Oriental del Uruguay, Fondo de Legaciones y Embajadas, Legación de la ROU en Río de Janeiro, Caja 1, Carpeta D, Legajo 1, "República de Armenia (su reconocimiento por parte del gobierno de Uruguay)".

¹³¹ Կուան, Արմենիա, 18 Յունուար 1955, էջ 2:

¹³² 1918-1920 շրջանի Ուրուկուայի հայերու Հանրային գործունէութենէն ցարդ միայն յայտնի է, թէ ուրուկուահայերը Յունիս 1918ին Հայ գաղթականներուն ի նպաստ Հանդանակիչ յանձնափումը մը կազմած են. տե՛ս՝ Daniel Karamanoukian, "Apuntes para una reconstrucción histórica de la conmemoración del 24 de Abril en Uruguay", *Hay Endanik* [Montevideo], abril de 1999, էջ 38:

¹³³ Hovannessian, էջ 434:

¹³⁴ ՀՀ ՊՊԿԱ, Փ. 200, ց. 1, գ. 507:

¹³⁵ Hovannessian, էջ 434:

¹³⁶ "La firma del tratado con Turquía", *La Prensa*, 11 de agosto de 1920, էջ 11:

¹³⁷ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 168, Carpeta 1702,

¹³⁸ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Dificultades que se presentan para proteger a Armenia", *La Prensa*, 23 de noviembre de 1920, էջ 7. Գիմումը Հեռագրուած է 25 Նոյեմբերին, Ազգերու Լիկայի Խորհուրդի նախագահ Հիմանի սոորագրութեամբ (ամբողջական բնագիրը տե՛ս՝ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 176, Carpeta 1598, "Armenia. Acción internacional para socorrerla [Sociedad de las Naciones]").

¹³⁹ Hovannessian, էջ 433:

¹⁴⁰ "Ramiro de Maeztu en Ginebra", *La Prensa*, 21 de noviembre de 1920, էջ 10:

¹⁴¹ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Dificultades que se presentan...", էջ 7:

¹⁴² "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. El apoyo a los armenios", *La Prensa*, 26 de noviembre de 1920, էջ 7:

¹⁴³ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Wilson mediará en Armenia. Cooperación de España y Brasil" *La Prensa*, 2 de diciembre de 1920, էջ 10; Antokoletz, էջ 158. Պատասխաններու մասին 3 Դեկտեմբերի Հիմանի սոորագրութեամբ Հեռագիրը տե՛ս՝ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 176, Carpeta 1598, "Armenia. Acción internacional para socorrerla (Sociedad de las Naciones)".

¹⁴⁴ "Una entrevista con Mr. Balfour", *La Prensa*, 3 de diciembre de 1920, էջ 10. տե՛ս նաև George Scott, *The Rise and Fall of the League of Nations* (London, 1973), էջ 71:

¹⁴⁵ E. P. Watters, *A History of the League of Nations*, vol. I (London-New York, 1952), էջ 84:

- ¹⁴⁶ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. El asunto de Armenia", *La Prensa*, 4 de diciembre de 1920, § 7.
- ¹⁴⁷ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. El consejo aliado pide el aplazamiento de la admisión de Armenia", *La Prensa*, 5 de diciembre de 1920, § 8; Վենեգուելայի մասին, տե՛ս նաև՝ § 9.
- ¹⁴⁸ AGN, Fondo Ministerio de Relaciones Exteriores, Consular, Caja 176, Carpeta 1598, "Armenia. Acción internacional para socorrerla (Sociedad de las Naciones)". Մամուլի մէջ (ժողովին ներկայացուած է 7 Դեկտեմբերին) պատասխանը ունի այս ձեւը. - «Հաճութով իմացած եմ Միացեալ Նահանգներու պատասխանի մասին». տե՛ս՝ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Cooperación de los pequeños Estados en la obra técnica", *La Prensa*, 8 de diciembre de 1920, § 9.
- ¹⁴⁹ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Intervención en Armenia. Nombramiento de una comisión", *La Prensa*, 24 de noviembre de 1920, § 8.
- ¹⁵⁰ Antokoletz, § 158.
- ¹⁵¹ Llairó y Siepe, § 78, 87, 120-123, 132-134.
- ¹⁵² "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. El consejo aliado...", § 8.
- ¹⁵³ "El retiro de la Delegación Argentina de la Liga de las Naciones", *La Prensa*, 6 de diciembre de 1920, § 8.
- ¹⁵⁴ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. El asunto de Armenia y la actitud del Consejo Supremo", *La Prensa*, 6 de diciembre de 1920, § 7.
- ¹⁵⁵ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Cooperación...", § 9.
- ¹⁵⁶ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra", *La Prensa*, 10 de diciembre de 1920, § 9.
- ¹⁵⁷ Antokoletz, § 116. Այդ ճանաչումը կը վերաբերէր երեք պալթեան հանրապետութիւններուն, որոնք ճանչցուեցան 1921-22ին: 1921ին, նոյնպէս պիտի ճանչցուէին Ուգրանիան եւ Եռկուսալիան:
- ¹⁵⁸ "Las sesiones de la Asamblea de la Liga de las Naciones en Ginebra. Debate sobre la admisión de Armenia y la actitud del Consejo Supremo", *La Prensa*, 17 de diciembre de 1920, § 7. տե՛ս նաև՝ *El tratado de Sevres y la Cuestión Armenia* (Buenos Aires, 1970), § 49-50.
- ¹⁵⁹ "La petición de Armenia", *La Prensa*, 19 de diciembre de 1920, § 9.
- ¹⁶⁰ «Հայերը Հարաւային...», § 2:
- ¹⁶¹ Նոյն:
- ¹⁶² Beatriz Solveira, *Las relaciones con Rusia durante las presidencias de Yrigoyen y Alvear (1916-1930)* (Córdoba, 1995), § 27, 38, 60-61.
- ¹⁶³ «Հայերը Հարաւային...», § 3:
- ¹⁶⁴ Արժանթին, որ Պրազիլիոյ կարգին հորհրդային Միութիւնը ճանչնալու քաղաքականութիւնը որդեգրած էր, 1920ականներուն կը շարունակէր ընդունիլ ցարական Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Խօֆէն Շթամը որպէս «Ռուսաստանի դեսպան», տե՛ս Monserrat Llairó y Raimundo Siepe, *La Democracia radical. Yrigoyen y la neutralidad 1916-1918* (Buenos Aires, 1997), § 94.

THE REPUBLIC OF ARMENIA AND SOUTH AMERICAN COUNTRIES
(1918-1920)
(Summary)

VARDAN MATIOSSIAN

The birth of the first independent Republic of Armenia produced a big wave of hope among the Armenians scattered throughout the world and mobilized them. The newly-born state became the focus of attention of every Armenian. During the period 1918-1920, the tiny, recently settled Armenian communities of South America, going through their organizational, embryonic stage, made some efforts to assist their independent homeland. The history of those years of the South American communities has not been addressed in detail. The first Republic of Armenia was recognized by certain South American countries in 1920 (Argentina, Chile, and Brazil). Armenia's first representative, an intellectual called Etienne Brazil (Ignace Etian), was instrumental in obtaining recognition and was energetic on behalf of Armenian interests.

The present study aims at reconstructing the events in Argentina, Brazil, and Uruguay, and showing the relations between these countries and the Republic of Armenia. Besides the factual reconstruction, an attempt has been made to analyze the history of the period in light of Argentine and Brazilian foreign policy.